

ԽՐԱՏԱԿԱՆ ՆԱՐԱԿՔ  
ԱՌ ՄԱՐՍ

173  
Խ - 50





ԽՐԱՏԱԿԱՆ ՆԱՄՈԿՔ

ԱՌ ՄԱՐՍ

173  
Խ - 90



معارف عمومیه نظارت جلیله سنک رخصتیله  
طبع او نشدر

Կ. ՊՕԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1881

# ԽՐԱՏԱԿԱՆ ՆԱՄԱԿՔ

## ԱՌ ՄԱՐՍ

### ՆԱՄԱԿ 1.

Սիրելի բարեկամներ,

Զկայ թերեւս բան մը որ աւելի ուշադրութիւն ձգէ իրեն զարդիս քան տղայոց դաստիարակութիւնը։ Կառավարութիւնը օրէնք կը դնեն դաստիարակութեան համար, եւ բարձր տաղանդի տէր արք եւ կանայք իրենց կեանքը կը նուիրեն նոյնպէս մարդիկ ուսուցանելու եւ կրթելու։ Գրեթէ ամէն երկրի մէջ հասարակ եւ բարձր դպրոցներ երթալով կը բազմանան, այնպէս որ հի-

53778-ադ

316-ԱՀ



ԿՕԴԻ 68

մա գրեթէ ամէն մարդու որ  
կը բաղձայ՝ կարելի է ընդու-  
նել դաստիարակութեան գէթ-  
սկզբունքը, այսինքն՝ կարդալ  
եւ գրել: Դպրոցաց մէջ դաս-  
տիարակութիւնը մեծաւ մա-  
սամբ իմացական, այսինքն  
մտքի մշակութեան համար է:   
Բայց դաստիարակութեան ու-  
րիշ ճիւղեր ալ կան որ նոյնչափ  
կարեւոր են, եւ բարուց կըր-  
թութիւնն ունին իրենց նպա-  
տակ: Այս ճիւղերը գլխաւո-  
րապէս երեք են, ֆիզիգական,  
բարոյական եւ կրօնական: Մի-  
թէ զարմանալի չէ որ, մինչ  
այսչափ կը խօսուի եւ կը դոր-  
ծուի դպրոցաց եւ դաստիա-  
րակութեան վրայ, այս վեր-  
ջին երեք ճիւղերը քիչ շատ  
անտես առնուած են, եւ  
ծնողք, նաեւ ամբողջ ժողո-

վուրդներ, կը կարծեն թէ ի-  
րենց զաւկները դպրոց զրկել  
միայն բաւական է, ասկէ ա-  
ւելի բան մը ընելու պարտա-  
կանութիւն չունին: Բայց մեծ  
սխալմունք է այս:

Վերոյիշեալ երեք ճիւղերուն  
կրթութեան ժամանակը հար-  
կաւ եւ բնականալիս աւելի  
կանուխ կը սկսի քան տղայոց  
դպրոց զրկուելու ժամանակը,  
եւ այս ֆիզիգական, բարոյա-  
կան եւ կրօնական կրթութիւ-  
նը ձեռն ի ձեռն երթալու է  
իմացական կամ մտքի կրթու-  
թեան հետ: Ապաքէն առողջ  
բարոյական կրթութիւնն է որ  
զօրութիւն եւ յաջողութիւն  
կու տայ մտքով դաստիարակ-  
եալ մարդուն, եւ դաստիա-  
րակութեան չէնքին հիմը եւ  
հաստատուն մասն է, մինչ ի-

մացական կրթութիւնը կրնայ  
համեմատութիլ այն չէնքին թե-  
թեւագոյն մասին կամ անոր  
զարդարանացը : Բարոյական  
եւ խմացական դաստիարակու-  
թեան մէջտեղ տարբերութիւ-  
նը կրնանք դիւրաւ տեսնել,  
երբ կը նկատենք ընկերու-  
թեան մէջ ասոնց տարբեր ազ-  
դեցութիւնը : Կան մարդիկ որ  
քիչ մտաւոր կրթութիւն ունե-  
նալով կամ բնաւ չունենալով,  
մաքուր բարոյականի տէր են.  
ընդ հակառակն կան մարդիկ  
որ մոտաւորական բարձր դաս-  
տիարակութիւն ունին, բայց  
ապականեալ բարուց եւ ցոփ  
ունակութեանց տէր են. այս  
երկու տեսակ մարդոց աղդե-  
ցութիւնն ընկերութեան վրայ  
որչափ տարբեր է : Ապա որ-  
չափ պնդենք կ'արժէ թէ,

տղայոց կրթութեան կարեւո-  
րագոյն մասն այն է զոր տղայն  
կ'ընդունի ծնողաց տան մէջ  
ընդ ջերմ խնամովք հօր եւ մօր,  
եւ մանկութեան առաջին հա-  
սակին քաղցր կենակցաց մէջ:  
Թերեւս մենէ շատերն այսպէս  
չեն խորհիր . ճշմարիտ է սա-  
կայն թէ մարք ընդհանրապէս  
իրենց զաւկներուն դաստիա-  
րակն են առանց գիտնալու :  
Աստուած մեզի , մարց , տուած  
է կարողութիւն մեր փոքրիկ  
տղայոց բարուց վրայ աղդե-  
ցութիւն ընելու եւ զանոնք  
ձուլելու . դործ մը զոր բաց ի  
մարց ուրիշ մը չի կրնար ընել:  
Անոնք որ դիտած են թէ  
մանուկ մը ինչպէս դիւրաւ կը  
սորվի հասկնալ եւ որոշել իւր  
մօրը նայուածքին նշանակու-  
թիւնը , անոր ձայնին եղանա-

կը , ընքուիներուն պրկումը  
կամ երեսին ժպտումը , կրնայ  
այս բաներուն մէջ չտեսնել  
բարոյական դաստիարակու-  
թեան սկզբնաւորութիւն մը :  
Եւ ո՞վ կը հոգայ , եթէ ոչ մայ-  
րը , տղուն հանապազօրեայ  
պիտոյքը , անոր ուտելիքը ,  
քունը , մաքրութիւնը , խաղը  
եւ զբաղումը : Յայտնի է թէ այս  
բաները մանուկ տղուն մարմ-  
նոյն կազմութեան վրայ մէծ  
աղղեցութիւն կ'ընեն :

Խորին կարեկցութիւն կը  
զգամ մարց համար խորհելով  
անոնց մէծ պատասխանառու-  
ութիւնը , եւ կը թուի ինձ  
մայրերուն շատերէն լսել սա  
սրտառուչ աղաղակը . « Ի՞նչ-  
պէս կարող ըլլամ ես կրթել  
այս պատուական տղայք զորս  
Աստուած տուած է ինծի : »

Ոմանք արդարեւ անհոգ են  
տղայք ի մատաղութենէ կըր-  
թելու : Կան ծնողք որ առանց  
սանձելու իրենց փոքր տղայքն  
եւ առանց բարի բան մը սոր-  
վեցնելու անոնց , կը թողուն  
զանոնք մէծնալ , եւ չեն խոր-  
հիր Աստուծոյ պատուէրը որ  
կ'ըսէ . « Կրթէ մանուկը իր  
ճամբան սկսած ատենը , որ իր  
ծերութեան ատենն ալ անկէ  
չխոտորի » (Ասակ . իթ . 6) :

Օրըստօրական ապրուստի  
հոգը ոմանց վրայ այնպէս  
ծանրացած է , որ ժամանակ  
չունին ուրիշ բան խորհելու ե-  
թէ ոչ թէ ի՞նչ պիտի ուտեն  
եւ ի՞նչ պիտի հագնին : Ասդին  
անդին կ'իյնան քիչ մը դիւրու-  
թիւն , քիչ մը լոյս եւ յոյս  
գտնելու , բայց չեն գտներ ,  
ուստի եւ կ'ողբան թէ իրենց

զաւկներն ալ պիտի ստիպուին  
խաւարի եւ տգիտութեան մէջ  
տառապիլ եւ աշխատիլ ինչպէս  
կ'ընեն իրենք : Այսպիսեաց  
համար խորին կարեկցութիւն  
կը զգանք , բայց թող այսպի-  
սիք ալ չվճատին : Անոնց հա-  
մար ալ յոյս կայ : Թերեւս  
պայծառ օր մը ի մօտոյ պիտի  
ծագէ անոնց :

Սակայն ինչ պէտք է ըսել  
այն ծնողաց համար որ դիշեր  
ցորեկ ուրիշ բան չեն մտածեր  
բայց հարստութիւն դիզել ,  
մինչեւ գրեթէ օտար կ'ըլլան  
իրենց ընտանեաց անդամ . կամ  
զբոսասէր ծնողաց համար՝ որ  
անձնատուր են անառակու-  
թեան եւ գիշերային զեղիսու-  
թեան տեսարաններու . կամ  
ունայնասէր ծնողաց համար՝  
որոց փառասիրութիւնն ուրիշ

կերպով չի յագիր բայց եթէ  
շքեղ կերպարանօք եւ ար-  
տաքին ցոյցերով : Ասոնց ա-  
մէնքն ալ կը մոռնան կամ չեն  
տեսներ թէ երջանկութեան  
բուն աղբիւրն իրենց տունե-  
րուն մէջ է , այսինքն իրենց  
զաւկները որ , ընկերական եւ  
ընտանեկան երջանկութեան  
մաքուր աղբիւրներ ըլլալու  
համար , ծնողական սիրոյն կըր-  
թիչ ձեռաց միայն կարօտ են :

Պէտք է խոստովանիլ որ  
շատ անդամ տղիտութիւնը եւ  
ծուլութիւնը պատճառ են որ  
տղայոց դաստիարակութիւնը  
զանց կ'առնուի : Կը յուսանք  
սակայն թէ կան մայրեր որ,  
թէեւ ի մոլար կարծեաց եւ  
մխասակար աղդեցութիւններէ  
պաշարուած են , կը փափաքին  
լոյս առնուլայս կարեւոր խընդ-

րոյն վրայ, եւ ուրախութեամբ  
կ'ընդունին ամէն կարեկցու-  
թեան խօսք եւ մարդասիրա-  
կան օգնութիւն։ Մեր քանի  
մը թելադրութիւնները թե-  
րեւս անախորժ կամ անընդու-  
նելի պիտի չըլլան այսպիսեաց։

ՄԱՅՐ ՄԸ



ՆԱՄՊՈՒ 2.

Սիրելի բարեկամֆ.

Կիրակնօրեայ դպրոցի հան-  
դիսութեան մը պատեհու-  
թեամբ, տղայոց բարեկամ մը,  
որ կեցած էր սեղանի մը մօտ,  
որուն վրայ զարդու եւ գե-  
ղեցկութեան համար փոքր  
թաղարներու մէջ տնկուած  
այլեւայլ տունկեր եւ ծաղիկ-  
ներ կարգ կարգ շարուած էին,  
հետեւեալ իմաստով ատենա-  
բանութիւն մը ըրաւ հանդի-  
սատեսաց։

«Այս տունկերն ու ծաղիկ-  
ները նուիրող տիկինը կը բաղ-  
ձայ որ իւրաքանչիւր վարժա-  
պետ անոնցմէ մէյմէկ հատ  
առնու, եւ զանոնք առնողնե-  
րուն սա դիտողութիւնը կ'ընէ.

Այս տունկերէն մէյմէկ հատ  
առէք եւ խնամ տարէք անոնց.  
պաշտպաննեցէք զանոնք ցուր-  
տէ եւ սառոյցէ, ոռոգեցէք զա-  
նոնք ստէպ, եւ եթէ հնար է՝  
արեւին դրէք որ աճին: Մանր  
մանր ճիւղերը կը մեծնան եւ  
կը զօրանան, տերեւները կը  
բացուին, եւ տունկը որ հիմա  
այսպէս բարակ եւ տկար է՝  
կ'ըլլայ պարարտ եւ գէր, եւ  
իւր բուն դալարութիւնը, վա-  
յելուչ ձեւը եւ գոյներուն զա-  
նտղանութիւնը կը ստանայ:  
Բայց եթէ թողուք տունկը,  
եւ դուն ուրեք հոգ տանիք  
անոր, եթէ հազիւ շաբաթն  
անդամ մը ոռոգէք, եթէ սա-  
ռուցէ եւ ցուրտէ չոլահզա-  
նէք, շուտով կը հիւծի եւ կը  
չորնայ: » «Հիմա,» ըսաւ ատե-  
նաբանը, «մեր խօսքը դար-

ձընենք այս աշակերտներուն:  
Այս փոքր տղայք որ մեր բո-  
լորտիքը կը կենան իրենց  
զուարժ դէմքով՝ նման են  
այս մատաղ եւ փափուկ տուն-  
կերուն: Այս տղայք ալ միշտ  
հսկողութեան կարօտ են: Եթէ  
թողունք զանոնք, եթէ ստէպ  
չաղօթենք անոնց համար, եթէ  
զանոնք խնամելու պատեհու-  
թիւններէն օգուտ չքաղենք,  
մեր զանցառութեան եւ յիմա-  
րութեան հետեւանքը պիտի  
տեսնենք, երբ դարմանն ուշ  
եւ անհնարին է:»

Սիրելի բարեկամք, այս բաղ-  
դատութիւնը ոչ ապաքէն մեզի  
մտնաւանդ կը պատշաճի, մե-  
զի որ մայր ենք: Ոչ ապաքէն  
յարմարագոյն է մեզի համար,  
որ այս անգին ընծաներն ըն-  
դունած ենք: Մեր սիրելի

տղայք ո՞չ ապաքէն աւելի նա-  
խանձելի եւ զարմանալի էակ-  
ներ են եւ յանհունս աւելի  
արժէք ունին քան ամենէն  
չքնաղ տունկը կամ ծաղիկը:  
Բայց եւ այնպէս երբէք ըստ  
արժանուոյն ջանացինք ճանչ-  
նալ մեր պարտականութիւնը  
դէպ առ այս անգին եւ ան-  
մահ էակները որ մեր խնամոց  
յանձնուած են: Կայ նաեւ կա-  
նոնագիրք մը որ զարմանալի  
կերպով կը պատասխանէ մեր  
կարօտութիւններուն: Այս կա-  
նոնագիրքը կը սորվեցնէ թէ  
տղայք ինչպէս կրթուելու են,  
զանոնք ըստ պատշաճի չկրթե-  
լուն դէշ հետեւանքը կը ցուց-  
նէ, եւ այս մասին զանցա-  
ռութեանշատ տիսուր օրինակ-  
ներ կը դնէ մեր առջեւ: Մե-  
քի կը սորվեցնէ թէ ինչպէս

պարտինք հսկել ոչ միայն մեր  
անձերուն, այլ եւ մեր տղա-  
յոց վրայ, այնուիս որ կարող  
ըլլանք յաջողիլ մեր գործերուն  
մէջ, եւ կու տայ մեզի գեղե-  
ցիկ օրինակներ մայրերու որ  
մեծապէս օրհնուեցան իրենց  
զաւկները սնուցանելով Աս-  
տուծոյ երկիւղին մէջ:  
Կարծեմ հասկցաք թէ խօսքս  
Սուրբ գրոց համար է: Այս,  
սիրելի բարեկամք, Սուրբ գրոց  
նման գիրք մը չկայ մայրերու  
համար. եւ կը հաւատամ թէ,  
ուրիշ գիրք չունեցող մայր մը,  
Եթէ հաւատարմութեամբ կար-  
դայ Սուրբ գիրքը, եւ կատա-  
րէ ինչ որ այն գիրքը կը սոր-  
վեցնէ տղայք կրթելու համար,  
տղայք պիտի մեծնան եւ օրհ-  
նութիւն պիտի ըստան իրենց  
մօրը: Արդարեւ երանի ծնո-

զաց որ Սօւրբ գիրքն իրենց  
առաջնորդ կը բռնեն։  
Կը յուսանք թէ, մինչ այս  
նամակները կը գրենք, մեծ,  
մեծ միսիթարութիւն եւ խրատ  
պիտի քաղենք այս սրբազան  
խօսքէն։ Բայց հիմա կ'ուզենք  
քիչ մը աւելի ընդարձակ խօ-  
սիլ մեզի վերաբերեալ այս  
կարեւոր գործին բնութեան  
վրայ։

Մայրերէն ոմանք թերեւա  
պիտի հարցնեն. «Տղաս կրթե-  
լու համար ես ինչ կրնամ՝ ը-  
նել. փոքրիկ մանուկ մը միմէ՛  
կրնայ կրթուիլ։» Ստուգիւ  
կրնայ կրթուիլ, բայց հան-  
դարտ եւ լոիկ ազգեցութեամբ  
իբրեւ ցող որ կ'իջնէ փափուկ  
խոտոյ վրայ։ Մեր բոլոր փոր-  
ձառութիւնք կը ցուցնէ մեզի  
թէ մեր տղայք ի ծնէ միտեալ

են ի չարն. ուստի մեր գործը  
պիտի ըլլայ այս միտման դէմ  
գործել, եւ ուղղին ու բար-  
ւոյն սերմերը ցանել անոնց  
սրտերուն մէջ։ Տարակոյս չու-  
նինք որ, եթէ հունձք քաղել  
կը յուսանք, պարտինք գետի-  
նը պատրաստել եւ սերմանել  
բարւոք սերմը։ Եթէ կը յու-  
սանք առատ խաղող կթել,  
պարտինք կանխաւ գարմանել  
մեր այգիները, կամ եթէ կու-  
զենք որ վայրենի ծառ մը աղէկ  
պտուղ բերէ, պէտք է որ ըն-  
տանի ծառերու ճիւղեր պատ-  
ռաստենք անոնց վրայ։» Ծա-  
ղկիներու մշակութենէն ալ կըր-  
նանք շատ աղէկ խրատներ  
առնուլ։ Արդարեւ տղայք  
եւ պատանիք շատ անգամ  
կը նմանցուին ծաղկանց, եւ  
այս շատ գեղեցիկ, եւ յար-


մար նմանութիւն է : Ծաղկե-  
ները զարդ եւ վայելչութիւն  
են մեր տուներուն, եւ դալա-  
րութիւն եւ գեղեցկութիւն  
կու տան այն տեղերուն զորս  
կը զարդարեն : Ո՞րչափ գեղե-  
ցիկ եւ կատարեալ են անոնց  
ձեւերը, ո՞րչափ փափուկ ա-  
նոնց հիւսուածն ու գոյները :  
Որպիսի հաճութեամբ կը տես-  
նենք անոնց օր ըստ օրէ մեծ-  
նալն ու փթթիլը, եւ ինչպէս  
հոգ կը տանինք որ միշտ արեւ  
տեսնեն եւ օդ առնուն, եւ  
ո՞րչափ խնամով կը հեռացնենք  
վնասակար խոտերը որ կրնան  
արգելք ըլլալ անոնց աձման :  
Ո՞չ ապաքէն դասեր են մեզի  
այս բաները : Եւ միթէ նոյն-  
չափ հոգ կը տանինք մեր սի-  
րելի զաւկները կրթել ամէն  
օդտակար միջոցներով որ կան

մեր ձեռքը : Մեր յաջորդ նա-  
մակին մէջ պիտի յիշենք քանի  
մը միջոցներ զորս Աստուած-  
տուած է մայրերու, անոնց  
օգնելու համար իրենց մայրա-  
կան պարտքերը կատարելու :

ՄԱՅՐ ՄԸ

Սուրբ Հոգ պատուական բիշունը  
Ով դուն Սուրբ գիրք երկնային,  
Պատուական գանձս ես իմին,  
Որ ըսկիզբս ինձ կը պատմես,  
ինչ ըլլալս ինձ կը յայտնես :  
Մոլորեալըս կը խրատես,  
եւ Փրկչին սէրն կը յայտնես .  
Դուն ինծի ես կառավար,  
Դատաւոր ես բարերար :  
Նորսգուիլ մեզ Սուրբ Հոգւով,  
Բատանալ կեանք հաւատքով,  
Դուն կ'ըսես թէ կայ հրնար,  
եւ մեզ ես միշտ մըխիթար :

Երկնային փառքն կը պատմես ,  
Եւ կորուսան ալ կը յայտնես .  
Ով դուն Սուրբ գիրք Երկնային ,  
Պատուական դանձս ես իմին :



Ն.Մ.Ա. Յ.

Սիրելի բարեկամf .

Առաջին միջոցը զոր կընանք  
գործածել մեր զաւկները կըր-  
թելու համար՝ մեր անյառիան աշ-  
տեցունեն է : Ամէնքս քիչ  
շատ ազդեցութիւն կ'ընդու-  
նինք անոնցմէ որոց հետ կը  
կ'ընցաղավարինք : Ով որ ու-  
րիշներու հետ կ'ապրի եւ մաս-  
նակից է անոնց գործերուն ,  
անոնց արտօմութեանը եւ ու-  
րախութեանը , հարկաւ քիչ  
շատ ազդեցութիւն կ'ընէ անոնց  
վրայ : Այս ազդեցութիւնը կըր-  
նայ ըլլալ ուզզակի կամ անուղ-  
ղակի : Եթէ բարեկամի մըխրատ-  
ներուն կ'անսանք կամ անոր օ-  
րինակին կը հետեւինք , այն  
բարեկամին ազդեցութիւնն

ուղղակի է։ Բայց երբ ուրիշի  
մը վարքը կամ բարքն այնպիսի  
տպաւորութիւն մը կ'ընէ մեր  
վրայ կամ այնպէս կը շարժէ  
մեղ որ խորին զգացումներ եւ  
բարձր խորհուրդներ կ'ունե-  
նանք, այսպիսի ազդեցութիւն  
մը կը կոչուի անուղղակի կամ  
լոիկ ազդեցութիւն։ Շատ  
յայտնի է որ այս լոիկ ազդե-  
ցութիւնը մենք իրարու վրայ  
կ'ընենք, բայց այս ազդեցու-  
թիւնը հզօր է մանաւանդ երբ  
ծնողաց կողմէն կուգայ։ Այս  
պատճառաւ ծնողք մանաւանդ  
պարտին միտ դնել թէ ինչ ազ-  
դեցութիւն կ'ընեն իրենց զաւ-  
կըներուն, եւ գիտնալու են որ  
այս ազդեցութեան համար  
անհնարին պատասխանառու-  
ութեան տակ են առաջի Աս-  
տուծոյ։ Թէ հաւատանք եւ

թէ չհաւատանք, աղէկ կամ  
գէշ կրթութիւն մը կու տանք  
ամէն օր մեր տղայոց։ Մեր  
նայուածները, մեր խօսքը,  
մեր գործերը, մեր խորհուրդ-  
ներն անգամ ազդեցութիւն  
կ'ընեն մեր տղայոց։ Լուսա-  
նկար պատկերներու պէս կը  
դրոշմուին անոնց փոքրիկ սրբ-  
տերուն վրայ, եւ ամէն տպա-  
ւորութիւն անոնց բարի կամ  
չար ըլլալուն պատճառ կ'ըլ-  
լայ։ Անաշառ կերպով հարցու-  
նենք մեզի։ Մեր վարքն ի՞նչ  
տպաւորութիւն կ'ընէ մեր  
փոքր տղայոց սրբերուն վրայ։  
Մեր տղայը մենէ ճշմարտա-  
խօսութիւն, աշխատասիրու-  
թիւն, համեստութիւն, հեղու-  
թիւն եւ առատաձեռնութիւն  
կը սորվին, թէ սաախօսու-  
թիւն, ագահութիւն, յամա-

ռութիւն եւ անձնասիրութիւն։  
Ի զուր է, անոնք մեծնալէն  
ետքը, ճշմարտախօսութեան  
օգուտաներուն վրայ խօսիլ առ-  
նոնց, եթէ անոնք իրենց մա-  
տաղ հասակին մ.ջ կը տեսնեն  
որ մենք ճշմարտախօսութիւնը  
չենք յարգեր, այլ սուտ կը  
խօսինք եւ կը խարենք ուրիշ-  
ներու։ Ի զուր կը սորվեցնենք  
անոնց զիրար սիրել, եւ հնա-  
գանդիլ ստ ոսկեղին կանոնին  
թէ, «Ինչպէս կ'ուզէք որ ու-  
րիշները ձեզի ընեն՝ դուք ալ  
անոնց այնպէս ըրէք.» Ի զուր  
է, կ'ըսեմ, այս բաներս սոր-  
վեցնել տղայոց, եթէ մենք  
սաոր հակառակը կ'ընենք գոր-  
ծով, այսինքն մեր անձնական  
շահը միայն կը հոգանք։ Ի  
զուր կը յեղյեղունք անոնց սա-  
պատուէրը թէ Աստուծոյ ա-

նունն ունայն բերան առնե-  
լու չեն, եթէ մենք թեթեւ  
պատճառներու համար կ'երդ-  
նունք յանուն Աստուծոյ, կամ  
հայհոյական խօսք կը հա-  
նենք մեր բերնէն։ Այսպէս ի-  
մացիր նաեւ Աստուծոյ ուրիշ  
պատռէրներուն համար։ Ինչ  
կ'ուղենք որ մեր զաւկներն ըլ-  
լան կամ ընեն՝ նոյնք մենք ըլ-  
լալ կամ ընել ջանալու ենք, միշտ  
յիշելով որ Աստուծոյ օդնու-  
թեանը դիմելու ենք կոհնուաւ-  
չործելու համար ինչ որ ուղիղ է։  
Անձնական ազգեցութենէն  
երաքը տղայք կրթելու իբրեւ  
միջոց կու գայ դաստիարակու-  
թիւնը, դոնէ կարդալ սորվե-  
ցնել։

Մօր մը համար տղան ի բա-  
րին կրթելու ազդու միջոց է  
նաեւ յարմար ժամանակներ

զանի իր քով նստեցունելսկ  
Սուրբ գիրքէն կարդալ։ Այլ-  
եւայլ օդտակար գիրքեր եւ  
լրագիրներ հիմա աւելի շատ  
են քան ասկէ առաջ, այնպէս  
որ մայր մը հիմա իւր խորհր-  
դածութիւններուն միայն թող-  
ուած չէ, այլ իրեն առջեւ ունի  
ամէն դարու եւ երկրի իմաս-  
տուն եւ բարի մարդոց ընտիր  
խօսքերը։ Ուստի մարք վհա-  
տելու չեն դաստիարակու-  
թեան անունը լսելով, որպէս  
թէ անկարող են այն սրաշտօնը  
կատարել։ Շատ մայրեր, թէ  
եւ դաստիարակուած չեին, եւ  
խօնարհ վիճակի մէջ կը գըտ-  
նուէին, իրենց զաւկները կըր-  
թեցին աւաքինութեան եւ  
աստուածապաշտութեան ճամ-  
բու մէջ։ Առ այս ոչ հարստու-  
թիւն եւ ոչ երկայն ժամանակ

հարկաւոր է, այլ պէտք է  
խանդակաթ սրտիւ խօսող եւ  
միշտ ճշմարտութեան համա-  
ձայն գործող սիրտ։ պէտք է  
անկեղծօրէն վարուիլ տղայոց  
չետ եւ նկատել անոնց տկա-  
րութիւնը, եւ պէտք չէ երբէք  
խարել զանոնք կամաւ, եւ  
կամ անոնց տրուած խոստման  
դրժել։ Պարտինք կարէ կցունիւն  
ունենալ, պատրաստ ըլլալ ա-  
նոնց փափաքները կատարելու,  
եւ միշտ յիշելու ենք ոչ միայն  
թէ ինչ են անոնք մեղի, այլ  
եւ թէ մենք ինչ ենք անոնց։  
Ոչ ապաքէն բնութեան դէմ  
գործած կ'ըլլանք, եթէ չենք  
ուզեր հոգալ անոնց մարմնա-  
ւոր պիտոյքը։ բայց միթէ նոյն  
շափ անգութ եղած չենք ըլ-  
լար, եթէ զլանանք անոնց  
մտաւոր սնունդը, որսլէս զի

անոնց խմացական եւ բարոյական կարողութիւններն աղէկ զարգանան եւ կրթուին :

Բնական բաները զորս տղայք ամէն օր կը տեսնեն՝ շատ շուտ կը սկսին շարժել անոնց հետաքրքրութիւնը : Աստեր, ծառեր եւ ծաղիկներ, թռչնոց երգերը եւ միջատներուն ձայնը հանձարեղ մօր մը համար միջոցներ են տղուն մաքին մէջ նոր խորհուրդներ արթնցնելու : Երբեմն կը մոռնանք թէ շատ բաներ որ մեզի հասարակ են՝ տղոց համար նոր բաներ են, եւ այս բաներուն միջոցով տղոց միտքը եւ սիրտը կրթելու պատեհութիւնը կը փախցնենք : Պատրաստ ըլլալու ենք մոխիկ ընել եւ պատասխանել տնոնց փոքր փոքր տարակոյսներուն եւ հարցումներուն,

եւ այնպէս ի բարին ուզդել անոնց խորհուրդները : Այս կերպով մայրը եւ տղան կ'ունենան շատ քաղցր կենակցութիւն, եւ կը ստանան դէպ իրար վստահութիւն, որ շատ միխթարական եւ յարգի կը լայ, երբ փոխանակ տղայաւթեան կու դայ հասուն հասակը : Այս վստահութիւնը դըժրախատաբար կը պակսի շատ ընտանեաց մէջ :

ՄԱՅՐ ՄԸ



ՆՍ.ՄԱԿ. 4.

Սիրելի բարեկամի.

Երբ կը մտածէի թէ մեր  
տղայոց բարքը կրթելու համար  
մեզի ինչ բաներ կրնան օգնել,  
միտքս եկաւ կիրակին, որ ար-  
դարեւ հզօր օգնական է մեզի  
այս գործին մէջ:

Այս օրն յիրաւի կը համար-  
ուի իրբեւ յատկապէս նուիր-  
եալ օր կրօնական պաշտաման  
եւ կրթութեան. սակայն եթէ  
խնամով եւ հաւաստեաւ քըն-  
նենք, պիտի տեսնենք որ,  
եթէ այս օրը բռնուի այնպէս  
ինչպէս Աստուած կը պատուի-  
րէ մեզ բռնել, մեծ եւ փըր-  
կարար ազգեցութիւն կ'ընէ ոչ  
միայն մեր կրօնական զգաց-  
մանց, այլ եւ բարոյական, ի-

մացական եւ նիւթական յա-  
ռաջադիմութեան: Տէրունա-  
կան օրն աւելի քան զայլ ա-  
ւուրս կը պահանջէ մեր, այ-  
սինքն Քրիստոնէից, ուշադրու-  
թիւնը, քանզի այս օրը միայն՝  
բոլոր Քրիստոնեայ ազգերէ եւ  
Քրիստոնէական եկեղեցւոյ բո-  
լոր ճիւղերէն, շատ քիչ բացա-  
ռութեամբ, կը համարուի Աս-  
տուծոյ ծառայութեան համար  
սուրբ պահելու օր: Թէպէտ  
այլեւայլ դաւանութիւն ունե-  
ցող Քրիստոնեայ եկեղեցիք  
Քրիստոնէական վարդապետու-  
թեան այլեւայլ կէտերուն վը-  
րայ կը տարբերին իրարմէ,  
կիրակւոյն պահանութեան  
մասին ամէնքը մխարան են, եւ  
այսպէս կիրակին, ինչպէս բուն  
իսկ Սուրբ գիրքը, միութեան  
կապ, եղբայրութեան գրաւ է

Քրիստոնէից մէջ աշխարհիս բոռ  
լոր կողմերը :

Դարձեալ, Աստուած կիրակին է-ը օրը կ'անուանէ ,  
եւ սուրբ գործերու համար  
տուաւ մեզ այն օրը , եւ միշտ  
մեծ պատուով կը յիշէ զայն :  
«Իմ շաբաթ» խօսքը ստէպ  
գործածուած է Սուրբ գրոց  
մէջ , զոր օրինակ Ելից ԼԱ .  
12—17 , եւ Եսայեայ ԾՀ . 15 ,  
14 :

Շաբաթ անունը որ այս օրուան կը տրուի Հին կտակարանին մէջ՝ Երրայեցերէն կը նշանակէ հանդիսա , եւ Աստուած կ'ուզէ որ այն օրը հանգստեան օր ըլլայ մարդոց եւ անասնոց միանգամայն : Քրիստոս մինչ աշխարհի վրայ էր՝ ըսաւ . «Շաբաթը մարդուն համար եղաւ . » ըսել ուզեց թէ այն

օրը մարդուն հոգեւոր պիտոյից եւ օգտին ծառայելու համար է : Այն որ կազմեց զմեզի մարմնոց եւ ի հոգւոյ , այս օրը յարմարցուց մեր հոգեւոր պիտոյից : Պատուէրը որչափ ընդարձակ եւ պարզ է . «Վեց օր պիտի աշխատիս , ու բոլոր գործդ ընես . բայց եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուծոյդ հանգստութեան օրն է . ան օրը գործ մը չգործես , ոչ դուն , ոչ քու որդիդ , ոչ քու աղջիկդ , ոչ քու ծառադ ու աղախինդ , ոչ անասունդ , ոչ ալ տանդ մէջ եղած օտարականդ : » Օրհնեալ պարգեւ մարդոյ եւ անասնոց . պարգեւ ամենուն առ որս կու գայ Սուրբ գիրք իւր սիրոյ եւ ողորմութեան պատգամներով , բայց ոչ ումեք այնպէս գեղեցիկ յարմարցուած է ինչպէս

անոնց որ աշխատութեամբ  
կ'անցունեն վեց օրը , այսինքն՝  
գործաւոր արանց , կանանց եւ  
տղայոց : Տարակոյս չկայ թէ  
այն օրուան դլխաւոր մէկ  
նպատակն է կեանքը երկարեւ  
եւ մտաց ու մարմնոյ գործե-  
լու զօրութիւնը պահպանել:  
Վեցօրեայ աշխատութենէ ըս-  
պառեալ զօրութիւնը կը կազ-  
դուրի հանգստեամբ եւ զբաղ-  
մանց փոփոխութեամբ , եւ նոր  
գործի համար նոր զօրութիւն  
կը ստացուի : Երեւելի անձ մը  
կ'ըսէ . «Ով որ , փոխանակ ոտ-  
քի տակ առնելու եւ աշխար-  
հային զբաղմամբ եւ հոգերով  
պղծելու սուրբ օրը , բարե-  
պաշտութեամբ կը պահէ զայն  
Տէրոջը համար , Տէրն ալ այն  
մարդուն շատ հոգեւոր օրհ-  
նութիւններէ զատ առողջ

եւ երկար կեանք կու տայ : »  
Բայց ի՞նչ կերպով պարտինք  
անցունել այն օրուան ժամերը :  
Այս հարցման կը պատասխանէ  
Տէրը . «Իմ շաբաթներս պիտի  
պահէք , ու իմ սրբարանս յար-  
գէք » (Ղեւտ . իջ . 2) : Ահա  
պարզ պատուէր մը , եւ ասկէ  
կը սորվինք որ կիրակի օրերը  
մեր գլխաւոր պարտքն է հրա-  
պարակաւ զԱստուած պաշտել:  
Նախնի Քրիստոնէից օրինակն  
ալ կը սորվեցնէ մեզի միեւնոյն  
բանը : Տես Եբր . Ժ . 25 : Ուս-  
տի որչափ հնար է կրթելու  
ենք մեր ընտանիքը որ սովո-  
րին կիրակի օրեր երթալ հրա-  
պարակական պաշտօնի , եւ չը  
յուսանք Քրիստոնէական ճամ-  
բուն մէջ կրթել մեր կաւկները ,  
եթէ այսպէս ընելու չննք սո-  
վորեցըներ զանոնք :

ՄԵՆՔ տան մէջ ալ ունինք  
պարտքեր, զորօրինակ աղօթ-  
քով կարդալ Աստուծոյ խօս-  
քը, եւ օգնել անոնց որ քան  
զմեզ նուազ պատեհութիւն  
ունին այնպէս ընելու: Պար-  
տինք հոգ տանել որ մեր տղայք  
եւ մեր սպասաւորները կիրա-  
կին ունայն զբօսանօք եւ մե-  
զօք չանցունեն: Ոչ միայն ա-  
նոնց տրուած հրահանգը սուրբ  
օրուան մէջ, այլ եւ այն օր-  
ուան վայելուչ կարգը, հան-  
դարտութիւնը եւ մաքրութիւ-  
նը մեծ ազդեցութիւն կ'ընեն  
տղայոց բարուց, եւ այն աղ-  
դեցութիւնը կը տեւէ ոչ միայն  
բոլոր եօթնեկին մէջ, այլ եւ  
անոնց բոլոր կենաց մէջ:

Ինչ որ մինչեւ ցարդ Առւրբ  
օրուան պահպանութեան հա-  
մար ըսինք՝ հարեւանցի նկա-

րագիր է այն օրն ըստ օրինի  
անցընելու պարտականութեան.  
բայց եւ այնպէս բաւական է  
ցուցնելու այն ողբալի ընթաց-  
քը որուն շատերը կը հետեւին  
գրեթէ իսպառ անհոգ ըլլալով  
կիրակին պահել, նա մանա-  
ւանդ պղծելով այն սուրբ օրը:  
Մենէ ով իւր սրտին մէջ սուրբ  
օրուան կու տայ պատշաճ պա-  
տիւը, եւ կ'ապրիայն օրուան հա-  
մար Աստուծմէ տրուած պատ-  
ուէրին համեմատ: Հրէից մէջ  
շարաթը պահել նշան էր անոնց  
հնապանդութեան: Երբ անոնք  
հեռացան Աստուծմէ, մոռցան  
անոր շարաթները, եւ Աստու-  
ծոյ սոսկալի դատաստանը բե-  
րին իրենց վրայ: Կրնանք կար-  
ծել թէ հիմա կիրակին նուազ  
սուրբ է յաչս Աստուծոյ քան  
զշաբաթն երեք հազար տարի

առաջ։ Կամ, մենք քան զՀըր-  
եայս նուազ կարօտութիւն ու-  
նինք կիրակի օրուան օրհնու-  
թիւններուն։ Արդարեւ ցա-  
ւալի է որ այն երկիրներուն  
մէջ անգամ ուր Աւետարանին  
լցուը մէծ պայծառութեամբ  
կը ծագէ՝ տակաւին կը գոր-  
ծուի սուրբ օրը պղծելու սոս-  
կալի մեղքը։

Երբ կը նկատենք Աստուծոյ  
պատուէրները եւ սուրբ օր-  
ուան պատշաճ պատիւը, կըր-  
նանք նորանշան համարել, երբ  
այն օրը պղծող ազգերու վրայ  
կու դան աղէտներ, ինչպէս են  
առև, պատէրազ, եւ արածութիւն։  
Այս աղէտներն էին որ եկան  
Հրէից վրայ, երբ անոնք մոռ-  
ցան Տէրը եւ անոր պատուի-  
րանները չպահեցին։ Թէրեւս  
մեր նեղութեանց մէծ մասին

պատճառը, թէպէտ մենք չենք  
խորհիր, այս է որ չենք փըն-  
տըռեր Տէրը եւ անոր ճամբա-  
ները չենք ուզեր գիտնալ։

ՄԱՅՐ ՄԸ



## ՆԱՄԱԿ 5.

Սիրելի բարեկամի.

Մեր նախընթաց նամակին  
մէջ ցուցուցինք թէ կիրակին  
մանաւանդ գործութաց օր է :  
Նոյնչափ իրաւամբ կրնանք այն  
օրը նաեւ ընդունեաց օր կոչել :

Մեր ընթերցողներէն քանիք  
արդեօք խորհած են երբէք թէ  
որչափ յարգի եւ պատուական  
է կիրակին ընտանեաց համար :  
Կիրակին նախ շաբթուան մէջ  
հանգստեան օր է . հանգըստ-  
եան օր մը՝ որ ոչ ամիսը կամ  
առարին անդամ մը կու գայ ,  
այլ ամէն շաբթէ . վեց օր աշխա-  
տած եւ յոդնած հայրերուն  
եւ մայրերուն կարօտութեան  
բոլորովին յարմար հանգստեան  
օր մը , եւ , յետ Սուրբ գրոց ,

մեծագոյն պարզեւ զոր ըն-  
տանեաց հարք եւ մարք կըր-  
նային խնդրել : Դիցուք թէ  
կիրակին ըլլար , եւ կառավա-  
րութիւնք հրամայէին իրենց  
հպատակներուն շաբթուան մէջ  
օր մը մարմնաւոր հանգստեան  
նուիրել , եւ այնպէս անցու-  
նել այն օրը որ տմէն կերպով  
օգտակար ըլլար անոնց : Ո՞չ  
ապաքէն ուրախութեամբ պի-  
տի ընդունէին ժողովուրդք  
այս հրամանը : Արդ այսպիսի  
սրագեւ է մեզ կիրակին զոր  
մեր երկնաւոր Հայրը տուած  
է մեզ , խոստանալով մէծ մէծ  
օրհնութիւններ այն օրը սուրբ  
պահովներուն :

Մանուանդ մարց համար  
անգին գանձ է կիրակին : Մարք  
ոչ միայն կրնան , այլ եւ պար-  
տին ըստ պատուէրին Աստու-

ծոյ այն օրուան մէջ ամէն աշ-  
խարհային զբաղում եւ հոգ  
ի բաց դնել եւ հանդիսատ վա-  
յելել : Աստուած կ'ըսէ , «Ան  
օր ժործ ճը չժործէ» : » Բայց ա-  
ւաղ որ շատերը կը զրկեն զի-  
րենք այսպիսի արտօնութենէ :

Եատ մայրեր կը կարծեն թէ  
ժամանակ չունին կրթել իրենց  
զաւկները փոքրիկ պատմու-  
թիւններ լսելով եւ ցուցնելով  
անոնց տղայոց սովորական թե-  
րութիւնները եւ յանցանքնե-  
րը : «Մեր օրստօրական զբաղ-  
մունքը » կ'ըսեն , «այնչափ են  
որ չենք կրնար ժամանակ գըտ-  
նել մեր տղոց կրթութեան  
նայելու : » Արդարեւ այնպէս է  
շատ անգամ , ուստի եւ տղաք  
շատ անգամ կը թողուին ան-  
խնամ : Իրենց տղաքը խանդա-  
կաթ սիրող մայրեր անգամ կը

ստիպուին այսպէս թողուլ լը-  
քանել իրենց զաւկները , թէ-  
պէտ մեծ ցաւով սրտի : Բայց  
օր մը կայ որ իրաւամբ եր վե-  
րաբերի մարց եւ տղայոց :  
Աստուած այն օրը տուած է  
անոնց , եւ ոչ ոք իրաւունք  
ունի զանոնք զրկել այն օր-  
ուան օրհնեալ արտօնութիւն-  
ներէն :

Կիրակի օրուան խնդրոյն մէջ  
երկրորդ կէտը զոր սիմափ ցու-  
ցնեմ՝ սա է , որ այն օրն ըն-  
տանեկան կրթութեան եւ շի-  
նութեան յարմարագոյն օր է :  
Թող ուրեմն մարք , փոխանակ  
անցընելու այն օրը ծուլու-  
թեամբ եւ շաղփաղփութեամբ,  
զբօսանօք եւ զուարձութեան  
տեղերու այցելութեամբ , հան-  
դարտ տունը նստին իրենց  
զաւկներուն հետ , եւ նուիրեն

իրենց ժամանակը , ոչ թէ տնական զբաղմանց , այլ կրօնական եւ խրատական գրոց ընթերցման եւ հոգեւոր խօսակցութիւններու : Մայր մը կրնայ կիրակի օրուան մէջ գոնէ յաշ ծը գտնել , որ ժողվելով իւր զաւկները խօսի անոնց Փրկչին վրայ որ կ'ըսէ . «Թող տուէք ատ մանր տղոցը , եւ մի արդ գելէք ատոնք ինծի գալէն , ինչու որ երկնից թագաւորութիւնը ատանկներունն է » (Մատթ· Ժթ· 14) : Կրնայ Սուրբ Գիրքէն համար մը սորվեցնել անոնց , կամ պատմութիւն մը ըսել , կամ մաս մը կարդալ , կամ հոգեւոր երգ մը երգել : Այս բաները կրնայ ընել մի ըստ միոջէ ինչպէս որ յարմար կը գատէ : Թէեւ մայր մը տկարութեամբ եւ իւր անձին

չվստահելով ընէ այս բաները , Աստուծոյ օրհնութիւնը ստուգիւ կու գայ անոր զաւկներուն վրայ , եւ շատ տարիներ ետքը ուրախութեամբ պիտի յիշեն տղայք այս բաները : Մարք իրենց զաւկներուն սորվեցնելով կրնան իրենք եւս սորվիլ , եւ թէպէտ ճշմարտութեան գիտութեան մէջ ծանր յառաջանան , կիրակի օրուան մէկ ժամը , եթէ հաւատարմութեամբ գործածուի , ստուգիւ շատ արդիւնաւոր կ'ըլլայ :

Ես շատ բանի համար պարտական եմ իմ մօրս , բայց ոչ այնչափ ուրիշ բաներու համար որչափ սա բանին համար որ մայրս իւր օրինակով սորվեցուց ինծի սիրել եւ յարգել կիրակին , զոր Աստուծոյ սուրբ

օրը , իւր զուարճութիւնը եւ  
պատուական օր կը համարէր :  
Ես . ԾԼ . 15 :

Ուրիշ կողմանէ եւս կի-  
րակին ընտանեկան անդին ոյ է  
Քրիստոնեայ գերդաստանի մէջ,  
այսինքն ժողովածլու կամ ժէ  
տեղ էալու օր է : Ընտանեաց  
անդամներ որ այլ եւ այլ գոր-  
ծերու երթալով իրար քիչ կը  
տեսնեն շաբթուան մէջ՝ կի-  
րակուան սուրբ օրը կը հա-  
ւաքուին , կը միանան իրենց  
տան մէջ : Այսպէս կիրակին  
կը զօրացնէ ընտանեկան սէրը ,  
եւ կը նորոգէ ընտանեաց ան-  
դամներուն պարտականութիւն-  
ներն առ միմեանս : Անոնք մի-  
աբան եւ միախումբ կ'երթան  
հասարակաց պաշտաման սըր-  
բարանը եւ կը խնդրեն Աստու-  
ծոյ օրհնութիւնն իրենց բոլոր

գործերուն վրայ ։ Կը ժող-  
վուին միաբան երգել փառա-  
բանութեան եւ գոհութեան  
նուագներ առ Աստուծ , եւ  
ունկնդիրը Աստուծոյ խօս-  
քին ընթերցման : Փոխադարձ  
կարեկցութենէ եւ խորհուրդ-  
ներէ կը գտնեն միսիթարու-  
թիւն եւ ոյժ , եւ կազդուր-  
եալ եւ զօրացեալ կը դառնան  
իրենց հանապազորդ աշխա-  
տութիւններուն :

Կիրակին այսպէս անցունել  
լաւագոյն պատրաստութիւն է  
նոր շաբաթը սկսելու , քան թէ  
այն սուրբ օրը թեթեւ զբօ-  
սանօք կամ ցոփութեան եւ  
մեղքի հրապուրող խաղերով  
եւ այնպիսի տեսարաններու  
երթալով անցունել :

Բարեպաշտ անձ մը երբ կի-  
րակի օր մը զբօսանաց տեղ մը

Երթալու հրաւիրուեցաւ, ըստ սաւ. «Գրօսանաց տեղեր երթալ կը սիրեմ, բայց մէկ կիրակի միայն ունիմ շաբթուան մէջ, եւ չեմ կրնար զրօսանաց տալ այն օրը :» Այս պատասխանին մէջ կարեւոր ճշմարտութիւն մը կայ: Կիրակին պատուականագոյն է քան շաբթուան միւս օրերը: Ինչ որ վեց օրը կը վաստկինք՝ կորըստական են, բայց աղէկ անցուած կիրակոյ մը պտուղներն յաւիտեան կը մնան:

Վհատելու չենք եթէ հասարակաց կարծիքը եւ ուրիշներուն սովորութիւնը համաձայն չեն մեր կարծեաց հետ յայսմ մասին: Եթէ կիրակին բռնելու կողմանէ երբէք բարեկարգութիւն մը պիտի ըլլայ, այս բարեկարգութիւնը

իւրաքանչիւր անձէ եւ իւրաքանչիւր ընտանիքէ պիտի սկսի: «Մարդու վախը որոգայթի մէջ կը ճգէ» (Առկ. իթ. 25): Գիտնանք որ ոչ մարդոց այլ Աստուծոյ պատասխան պիտի տանք թէ ինչպէս անցուցինք կիրակին:

ՄԱՅՐ ՄԸ

Կէրտէն օրուան երեկուանը

Սուրբ օրն իր վախճանին չիմա ալ մօտեցաւ. Իմ վրաս այս կիրակին ինչպէս հաշիւ տըւաւ: Արդեօք ինձ փոխ տրուած ժամերը յարգեցի՞, թէ օրըդ, ով Աստուծ, Պարապ տեղ վատնեցի:

Դատապարտեալ հոգին  
ի՞նչ մեծ ցաւով կ'ողբայ  
վատնած այն կիրակին,  
Որ պիտի շը դառնայ:  
ի՞նչ յուսահատութիւն՝  
Երբ ինքնիրեն ըսէ,  
Պատրաստ կար փրկութիւն,  
Բայց մերժեցի ինձմէ:  
Կիրակին ժամերն  
Զը յանդգնինք պղծել,  
Կամ աղօթքի օրերն  
Ունայն կերպով վատնել:  
Սուրբ օրը թող ըլլայ  
Մեզի երկնից նման.  
Կանխիկ ճաշակ ըլլայ  
Վերին սուրբ հանգստեան:



ՆԱՄԱԿ 6.

Տըյտ կը նել մէջ արդեւ

Սիրելի բարեկամի.

Մեր նամակներուն մէջ ջանացինք ցուցնել թէ արդարեւ կարեւոր է մարց պաշտօնը, եւ թէ ամէն մայր ունի իւր պարտականութիւնները կատարելու մէջ օգնութիւններ եւ քաջալերութիւններ ինչպէս են Սուրբ գիրքը, Սուրբ օրը, եւ բուն իսկ մօր ազգեցութիւնը եւ օրինակը: Արդ, եթէ մեր միտքերն արթընցած են եւ կ'ուզենք ճանչնալ մեր անձնական պարտականութիւնը մեր զաւկները կրիթելու, հարկ է նկատել նաեւ արգելները եւ վհատե-

ցուցիչ պատճառները որ կրնան  
պատահիլ մեզի : Եթէ իբրեւ  
մայրեր կարող ըլլայինք զգալ  
ըստ արժանելոյն մեր պարտա-  
կանութիւնը , շատ անգամ պի-  
տի ստիպուէինք գոչելի խորոց  
սրտի , «Աս բաներուն ով բա-  
ւական է : » Նաեւ եթէ կարող  
ըլլայինք նայել ապագային եւ  
տեսնել մեր ազդեցութեան  
արդիւնքը մեր զաւկներուն  
վրայ ի բարին կամ ի չարն ,  
որեւիցէ նեղութեան պատճա-  
ռաւ ետ պիտի չկենայինք ա-  
նոնց շիտակ ճամբուն մէջ ա-  
ռաջնորդելէ : Ամէն գործի մէջ  
կան դժուարութիւններ , եւ  
ով որ կուզէ յաջողել , իւր գոր-  
ծին պահանջմանց տեղեակ ըլ-  
լալու է : Միթէ մարք միայն  
ազատ են այս կանոննեն :  
Առաջին արգելքը որ կը պա-

տահի մօր մը , իւր պարտակա-  
նութեանց տգէտ ըլլալն է :  
Ամէն մայր յստակ գաղափար  
չունի իւր պաշտօնին վրայ : Թե-  
րեւս շատ մայրեր ամենեւին  
խորհած չեն թէ իբրեւ մայր  
ինչ պարտականութիւններ ու-  
նին : Կը կարծեն թէ բաւական  
է որ իրենց տղայք կարդալ  
եւ գրել սորվին , բայց անոնց  
մտաւոր մշակութեան եւ բա-  
րոյական կրթութեան վրայ  
գրեթէ գաղափար չունին : Այս  
զարմանալի չէ թերեւս այսպի-  
սի երկրի մը մէջ ուր կանանց  
դաստիարակութեան դէմ այն-  
չափ խորին նախապաշարում-  
ներ կան : Բայց այսպիսի նա-  
խապաշարմանց ցաւալի հետե-  
ւանքը սա է որ Քրիստոնեայ  
մայրեր շատ քիչ կը խորհիր իրենց

զաւակներուն մտաւոր եւ բարոյական զարգացման վրայ։ Այս մասին եպերելի անհոգութիւն մը կը տիրէ։ Եթէ ծնողք խորհէին թէ իրենց զաւկներըն անոնցմէ ինչ բաներ պահանջելու իրաւունք ունին, այսպէս անհոգ չէին ըլլար։ Այս մեղադրելի անհոգութիւնը ոչ միայն տղայոց դաստիարակութեանն արգելք է, այլ եւ պատճառ է որ ծնողք իրենց զաւկներուն հետ խստիւ եւ անգիտութեամբ կը վարուին։ Վերջապէս մայրերուն անհոգ եւ անխորհուրդ ըլլալն է շատ ընտանեաց մէջ տղայոց անկիրթ թողուելուն բուն եւ գլխաւոր պատճառը։ Անխորհուրդ խօսքեր եւ գործքեր շատ անգամ խորագոյն տպաւորութիւններ կ'ընեն։ Անխոր-

հուրդ խոստումներ, անխորհուրդ պատիժներ եւ անխորհուրդ կերպով պարսաւել կամ գովել տղայոց գործերը սուփորաբար կը շարժէ անոնց սնապարծութիւնը եւ նախանձը, եւ զանոնք տիսուր եւ տժգոհ կ'ընէ։ Իսկ անխորհուրդ կերպով չգովել ուր որ պարտ եւ պատշաճ էր գովել, նոյնպէս ձախող ազդեցութիւն կ'ընէ տղայոց վրայ։ Այսպէս կը տեսնենք որ խորհելու պակառութիւնը մարց ամենէն մեծ թշնամին է, եւ պարտինք այս թշնամւոյն դէմ դնել բոլոր զօրութեամբ, եթէ մեր մայրական պաշտօնին մէջ կարեւոր բան մը ընել կ'ուզենք։ Ուրիշ արգելք մը որ կը պատահի մօր, այս է որ մայրն ինք զինք անյարմար կը զգայ կա-

տարելու այն պարտականութիւնները որ այս նամակներուն մէջ ցուցուեցան։ Սրդարեւ ամէնքս անյարմար եւ անբաւական ենք մեր մայրական գործին, ուստի եւ ամէն մայր հարցնելու է ինչ որ Մանուկ հարցուց հրեշտակին։ «Ծղուն պէտք եղածը ի՞նչ է, ու ի՞նչ ընելու է» (Դատ. Ժ. 12)։ Մենք մեզն ոչ խմաստութիւն ունինք եւ ոչ զօրութիւն, բայց շատ մարդասիրական եւ զարմանալի հրաւերներ ունինք երթալու Անոր «որ ամենուն առատապէս կու տայ ու չնախատեր» (Յակ. Ա. 5)։ Մեր կարօտութիւնը ճանչնալն առաջին քայլ է լեցունելու այն կարօտութիւնը։

Իւրաքանչիւր մայր թող գիտնայ որ խմ խօսքս այն կրթու-

թեան համար չէ որ գիրքերով եւ գլուցներու մէջ կը ստացուի, այլ այն կրթութեան համար զոր ամէն Քրիստոնեայ մայր պարտի եւ կրնայ տալ իւր զաւկին, տղուն խորհուրդները եւ գործերն ուղղելով ըստ Քրիստոնէական սկզբանց, այսինքն սորվեցնել անոր ճանչնալ եւ ընել ինչ որ ուղիղ է եւ թողուլ ինչ որ թիւր է։ սորվեցնել անոր չըլլալ անձնասէր, այլ անձնուրացութեամբ ջանալ ուրիշներուն բարեկ ընել. անոր մատաղ սիրան ուղղել առ Աստուած որ ստեղծեց զանի, առ Քրիստոս որ մեռաւ անոր համար, եւ առ Հոգին սուրբ որմէ են մեր սրտերուն բոլոր բարի խորհուրդները։ Այսպէս սորվեցնելու է ամէն մայր որ կ'ուղէ

մաքրութեան, սիրոյ եւ բարութեան հիմը դնել իւր տղուն սրտին մէջ, եւ այս գործը ամենէն խոնարհ եւ պարզամիտ մօր մը կարողութենէն վերչ, եթէ իւր զաւկները կրթելու մէջ Սուրբ գիրքը կ'առնէ իրեն առաջնորդ : Մտքիս մէջ օրինակ մը ունիմ, եւ կ'ուզեմ անով լուսաւորել գաղափարս, նաեւ քաջալերել վհատեալ մայրեր :

Մայր մը որ իւր տղայութեան ատեն աղէկ կրթուած չիր, եւ ետքը Աստուծոյ խօսքին վրայ շատ անկատար եւ սխալ գաղափարներ ունեցաւ, վերջապէս ութ զաւկներէ բաղկացեալ ընտանիքի մը տէր եղաւ : Ի բնէ խոհուն ըլլալով, ամուսնանալէն առաջ ճանչցած էր իւր սխալանքը, եւ իւր սիր-

տը տուած էր աստուածային ճշմարտութեան աղդեցութեանը, բայց, թէպէտ անոր զգացումները փոխուած էին, չը կրցաւ ձեռք բերել ինչ որ կորուսած էր տղայութեան ատեն կրթութեան պակասութեամբ, եւ ետքը, իբրեւ մայր, սաստիկ կերպով զգաց այն պակասութեան վխասը : Կիրակի օր մը երբ առանձին նըստած էր իւր զաւկներուն հետըստ սովորութեան, Աստուծոյ խօսքը մեկնելու իւր անկարողութիւնն այնպէս սաստիկ զգաց, որ չկրցաւ յաղթել իւր սրտին յուզման եւ սկսաւ լալ : Տղաքը ժողվուեցան գլուխը, եւ կ'ուզէին գիտնալ իրենց մօր տրտմութեան պատճառը : Տղոց մէջ ամենէն կրտսերն անգամ կը ջանար

սրբելիւր մօր արտասուքը: Երբ  
կինը կարող եղաւ խօսիլ , ը-  
սաւ իւր տղոց . «Սիրելի որդ-  
եակը , զգալով ձեր պատուա-  
կան հոգիներուն արժէքը եւ  
իմ անկարողութիւնս ձեզի Աս-  
տուծոյ խօսքը մեկնելու , չկըր-  
ցայ ինքզինքս բռնել:» Ետքը  
առնելով Սուրբ գիրքը լոկ  
կարդաց , բայց տղոցմէն մին  
որ տարիներ ետքը այս դէպքը  
պատմեց՝ դիտեց մօրը կարդա-  
լուն մէջ այնպիսի զօրութիւն  
մը , որ ամենուն մտքին վրայ  
անջնջելի տալաւորութիւն մը  
ըրաւ : Այն ժամէն ետքը այս  
կինը երբէք չվարանեցաւ կըր-  
թել իւր զաւկները Սուրբ գիր-  
քով , եւ անոնց ուշադրութիւ-  
նը շարժել առ այն: Կը կար-  
դար եւ կը մեկնէր Աստուծոյ  
խօսքն ըստ կարի , նայելով

առ Աստուծած , եւ խոնարհու-  
թեամբ ապաւինելով անոր որ  
կարող էր տպաւորել իւր պատ-  
գամներն այն տղայոց մատաղ  
սիրտերուն եւ խիղճերուն մէջ:

ՄԱՅՐ ՄԸ



ՆՍ.ՄԱՍ.Կ 7.

Արքելու որ ճայրերու կը պատահին

Սիրելի բարեկամի.

Արգելները որոց կը հանդիպին մարք շատ են, եւ գըլ-խաւորներէն ոմանք միայն կը ընանք յիշել: Ա. յլեւայլ աղբիւրներէ կը ծագին այս արգելները, եւ անոնց մէջ թերեւս ծուլ-նիւան է որ քան զայլս դժուարաւ կը յաղթուի: Մայրերէն ոչ սակաւք լոկ առ ծուլութեան իրենց փոքրիկ տղաքը կը յանձնեն աղախիններու: Տղայք այն մատաղ հասակին մէջ յորում պիտի սորվին իրենց առաջին քայլերն առնել, իրենց առաջին բառերը յօդել եւ առաջին գաղափարները յայտնել, շատ ան-

դամ կը յանձնուին դրեթէ միայն սյնպիսի անձանց խնամոց որոց սրտերուն մէջ ոչ սէր կայ եւ ոչ գութ: Թէ աղախինք եւ դայեակը շատ ընտանեաց մէջ հարկաւոր են տղայք հոգալու եւ խնամելու, ոչ ոք կ'ուրանայ. բայց մայր մը որշափ հնար է պարտի իրեն պահել իւր մանուկ զաւկին վերաբերեալ ամէն բանի վրայ զգուշութեամբ հսկելու քաղցր հոգը, եւ միշտ պատրաստ ըլլալ ժպտելով ընդունել զնա իւր գիրկը:

Մայր մը որ աղտոտ հանդերձներով կը պատի՝ թող չը յուսայ թէ իւր տղայք մաքրամէր պիտի մեծնան. մանաւանդեթէ կը թողու որ իւր զաւկը ներն անմաքուր սովորին եւ մէծնալով ըլլան զգուելի,

ինքն է յանցաւոր։ Շատ մայրեր տղոց թերութիւններուն աչք գոցելու քան թէ այն թերութիւններն սկիզբէն ուղղելու հակամէտ են. ուստի վըտանդ կայ թէ տղոց թերութիւններն անոնց հետ մեծնալով զօրանան։ Մարց այս հակամիտութեան պատճառ շատ անդամ չխորհելն է։ Այս չխորհելու կէտին վրայ խօսեցանք մեր նախընթաց նամակին մէջ։ Եթէ մարք ըստ արժանայն խորհեին թէ ինչ հետեւանք յառաջ կու գան ներողամիտըլլալէ տղոց՝ երբ անոնք կամաւ անհնաղանդ կ'ըլլան կամ սուստ կը խօսին կամ անդժութիւն մը կ'ընեն կամ իրենց չվերաբերեալ բան մը կ'առնեն, անտարակոյս կը ստիպուէին իրենց պարտականութիւնը կա-

տարել այս մասին. բայց հոսեւ ծուլութիւնը մանաւանդ քան ուրիշ պատճառ է որ կ'արգելէ զմարս ուշի ուշով խորհելու թէ ինչ է իրենց յարաբերութիւնն, ուստի եւ պարտականութիւնն առ որդիս։ Կայ ուրիշ արգելք մը որ շատ անդամ կը վիճակի մարց, այն է չառաւողջունիւն։ Մայրը կը փափաքի իւր պարտականութիւնը կատարել, բայց զօրութիւն չունի։ Արդարեւ վատառողջութիւնը մեծ դժբախտութիւն է, բայց հարկաւոր պատճառ չէ որ մայրը ձախող աղղեցութիւն ունենայ տղայոց մտաւոր եւ բարոյական գարգացման վրայ։ Հիւանդու մայրն, եթէ համբերող եւ զուարիթ է, իւր օրինակաւ կը սորվեցունէ։ Անոր չնորհակալու-

թիւնն իրեն ցուցուած խնամոց եւ քաղցրութեան համար , եւ անոր սիրոյ հայեցուածներն անբառբար ուսուցիչներ են : Նոյն իսկ անոր տկարութիւնը տղայոց վրայ սրտի եւ մտքի ընտիր յատկութիւններ յառաջ կը բերէ : Ի՞նչ ուրախութիւն է փոքրիկներուն օգնել իրենց մօրը , կամ որեւիցէ կերպով հաճութիւն պատճառել անոր : Հիւանդ մօր կողմէն ժպիտ մը մեծ հատուցում է տղայոց , եւ անոնց փափուկ սրտերուն խորը կը թափանցէ : Բնտանեաց մէջ ուր մայրը վատառողջ է՝ տղայք կը սորվին անձնուրաց եւ ուրիշներուն օգնող ըլլալ , եւ այնպէս պատրաստուիլ նոյնպիսի ըլլալու , երբ ապագային մէջ ամուսնանալով առանձին տուն ըլլան :

Լաւ է որ մարք , եթէ անոնց առողջութիւնն եւ ուրիշ պարագաներ կը ներեն , տղայոց յառաջ քան դպրոց երթալը տան մէջ կարգալ սորվեցնեն անոնց . եւ այս բանն ընել խրատ կու տանք մարց ոչ միայն տղոց մտաւոր զարգացման համար , այլ եւ վասն զի կարդալ սորվեցնելով պատեհութիւն կ'ունենան մարք իրենց տղոց բարոյականը կրթելու : Մայր մը իւր տղուն դաստակով աւելի լաւ կը հասկնայ անոր խորհուրդներն եւ կարողութիւնը , եւ կը ստիպուի ժամանակ չվատնել եւ կանոնաւոր կերպով կատարել իւր գործերը : Շատ փորձառու անձինք կ'ըսեն թէ եօթը տարուրնէ առաջ տղայ մը դպրոց գրկել խոհեմութիւն չէ : Գէթ-

խնդիր է թէ , եթէ տղայք կը ը-  
նան մինչեւ իրենց հինգ կամ  
վեց կամ եօթնամեայ տարիքն  
աղէկ կարդալ սորվիլ տունը ,  
լաւագոյն չք զանոնք տան մէջ  
կրթել քան թէ ամէն օր ժա-  
մերով փակել զանոնք դպրոցին  
պատերուն մէջ , ուր անոնցմէ  
շատ անգամ իրենց տարիքէն  
վեր բաներ կը պահանջուին ,  
եւ տղոց միտքը կը գրգռուի  
քան թէ կը մշակուի :

Վերջապէս մայրերուն սա-  
ալ կ'ըսենք թէ աղտագունէն-  
տղայք կրթելու այնչափ մէծ  
արգելք չք որչափ կը կարծուի :  
Սուրբ գրոց ուրիշ պատուէր-  
ներուն պէս սա պատուէրն եւս ,  
« կրթէ մանուկը իր ճամբան  
ոկսած տտենը » (Առակ . Իբ .  
6 ) կը վերաբերի ոչ հարուստ-  
ներուն միայն , այլեւ աղքատ-

ներուն : Սովորաբար աղքա-  
տաց աղայք կը սիրեն մանա-  
ւանդ կրթութիւն առնուլ քան  
հարուստներու տղայք , եւ աղ-  
քատ աղայոց բարոյականն ու  
առողջութիւնը շատ անգամ  
լաւագոյն է քան այնպիսի ըն-  
տանեաց աղայոց որ առատու-  
թեան մէջ կը մեծնան : Սա ալ  
կարեւոր է գիտնալ որ հա-  
րուստ եւ պատուաւոր ծնո-  
ղաց տղայք չեն որ շատ ան-  
գամ մեծամեծ օգուտներ կ'ը-  
նեն աշխարհի եւ երջանիկ են :  
Ազնուագոյն մարդոց շատերն  
աղքատ տնակներէ ելած են :  
Եեղութիւնը մլեց զանոնք ի-  
մաստութիւն եւ գիտութիւն  
խնդրելու , եւ անոնց անուն-  
ները պիտի մնան կենդանի ,  
մինչ մեծատունք եւ անոնց  
հարատութիւնները թերեւս բը-

նաւ պիտի չյիշուին։ Ապա  
աղքատ մարք փոխանակ յու-  
սահատելու, թող ջանան մա-  
նաւանդ աղէկ հիմ դնելիրենց  
զաւկներուն բարոյականին՝ ճշ-  
մարիտ սկզբունք սորվեցնելով  
անոնց, եւ մաքուր զգացումներ  
տնկելով անոնց սիրտերուն մէջ։  
Թող ջանան իրենց տուներն եր-  
ջանիկ եւ համելի ընել որչափ կը  
ներեն պարագաները, եւ իրենց  
սիրելի զաւկները բռնեն ընտա-  
նեկան աղդեցութեան տակ  
այնչափ երկար ատեն որչափ  
հնար է, եւ երբ ժամանակը  
կու գայ որ անոնց զաւկներն  
աշխարհիա պատերագմին մէջ  
պիտի մտնեն, թող դրկեն զա-  
նոնք վատահութեամբ, յանձ-  
նելով զանոնք ի խնամս Աս-  
տուծոյ որ ոչ կը նիրհէ եւ ոչ  
կը քնանայ։

ՄԱՅՐ

### ՆՍ.ՄԱ.Կ 8.

ՏԵՂՈՎ ՅԱՐԻ ՀԵՂԻՆԱԾ-  
ՀԱՐԵ-ԱՐԱ-ՇԻ-ՆԵ-

Սիրելի բարեկամի։

Բնտանիքն հիմն է ընկերա-  
կան եւ քաղաքական կենաց,  
կամ, ուրիշ բառերով ըսենք,  
տնկանոց է ուր մատաղ տուն-  
կեր կը սնուցուին եւ կը դար-  
մանուին, մինչեւ որ ստանան  
բաւական զօրութիւն աւելի  
ընդարձակ տեղեր փոխադրուե-  
լու, ուր բարձրագոյն մշակու-  
թիւն ընդունին եւ մեծնան,  
եւ անոնց առանձին յատկու-  
թիւնները զարգանալով կատա-  
րելութեան հասնին։

Ա.Մէն բարեկարգ գերդաս-

տանի մէջ տղայք կեանք եւ ուր-  
բախութիւն, կրնանք ըսելնա-  
եւ, պարծանք են գերդաստա-  
նին: Ի՞նչ է տուն մը ուր տղ-  
ղայք չկան: Մատենագիրնե-  
րէն ոմանք շատ գեղեցիկ ըսած  
են. « Մանուկ մը տան մէջ  
զուարձութեան ազբիւր է,  
խաղաղութեան եւ սիրոյ կա-  
րապետ: » Բայց տղայք քան  
զայս աւելի են: Անոնք ազգին  
յոյսը, պարծանքը, վստահու-  
թիւնն են: Թէ ինչպէս կը նը-  
կատէր Դաւիթ թագաւորը  
տղայք, շատ գեղեցիկ կը  
տեսնուի ձևի. սաղմոսին 12  
երորդ տան մէջ. « Որ մեր որ-  
դիքը իրենց երիտասարդու-  
թեանը մէջ տունկերու պէտ  
մեծնան, ու մեր ազջիկները  
պալատի շնչքին համար փո-  
րագրուած անկիւնի քարերու

պէս ըլլան: » Այս էր Դաւթի  
փափաքն իւր ազգին եւ ժա-  
մանակին մանչերուն եւ աղջը-  
կանց համար: Տղայոց արժա-  
նաւորութեան եւ ազգեցու-  
թեան վրայ Դաւթի բարձր եւ  
ազնիւ յարդանքը տես ձիէ.  
Եւ ձիլ. սաղմոսաց մէջ: Սուրբ  
գրոց մէջ ամէն տեղ տղայք կը  
նկատուին իբրեւ օրհնութիւն  
Աստուծմէ: Սրդարեւ կրնայ  
ըլլալ աւելի գեղեցիկ տեսա-  
րան քան մեծ գերդաստան մը  
որ կ'աճի Աստուծոյ երկիւղիւ  
եւ սիրով: Այսպիսի գերդաս-  
տանի մը հաւանական ապա-  
գան նկատենք: Մանչերուն  
իւրաքանչիւրը պիտի ըլլայ այր,  
հայր, Հոգածու, դաստիարակ,  
օրէնսդիր, եւ առաջնորդ այ-  
լոց. պիտի ըլլայ նաեւ քաղա-  
քացի եւ հայրենասէր. թե-

րեւս նաեւ աշխարհավար ըլ-  
լալով ընդարձակ եւ հզօր ազ-  
դեցութիւն մը պիտի գործէ ի  
բարին կամ ի չարն։ իսկ աղ-  
ջիկներէն իւրաքանչիւրը նոյն-  
պէս սահմանեալ է ըլլալ կին,  
մայր, բոլոր գերդաստանին  
մէջ ամէն բան իրեն ճգող կեղ-  
րոն, նաեւ իմաստուն խորհը-  
դական եւ մսիթարիչ ընտան-  
եաց իւրաքանչիւր անդամին։  
Այսպէս իրբեւ արք, մեր որդի-  
քը կ'ըլլան աղբիւր միութեան,  
իշխանութեան եւ զօրութեան,  
իսկ մեր դսաերք կ'ըլլան մտե-  
րիմ բարեկամ եւ սլահապան  
մանկանց, վշտացելոց եւ ա-  
նօդնական անձանց։ Ի՞նչպէս  
ուրեմն կրնանք չտեսնել ընտա-  
նեկան հաստատութեան մըշ-  
տնջենաւորութիւնը երաշխա-  
ւորող այս տարերաց կարեւո-

րութիւնն ու արժէքը։ Այս  
փոքրկանց համար մեր սէրը  
չափազանց կրնայ ըլլալ, կամ  
անոնց զարդացման, առողջ  
դաստիարակութեան եւ ճըշ-  
մարիտ բարոյական կրթու-  
թեան համար մեր խորին զգա-  
ցումը կրնայ ծայրայեղ ըլլալ։  
Բայց յայտնի է թէ ծնողաց  
մեծագոյն մասն իրենց զաւկը-  
ները սովորաբար չեն նկատեր  
այսպէս։ Նա մանաւանդ շատ  
անգամ առանց մտածելու ա-  
նոնց ապագան անոնց վրայ կը  
նսցինք չոկ իրբեւ տղայոց վրայ,  
զանոնք կը գգուենք եւ խա-  
ղալիկ կը համարինք, կամ կը  
խոժողինք եւ կը գանգատինք  
երբ կը նեղեն զմեզ, չխորհե-  
լով թէ ինչ պիտի ըլլան անոնք  
ապագային մէջ, եւ թէ ինչ է  
մեր ազդեցութիւնն անոնց վր-

բայ : Կ'ապականենք անոնց  
բարքը զիջանելով անոնց կամա-  
ցը , եւ կը նեղենք ու կը  
ձանձրացունենք զանոնք ան-  
խոհեմ կամ մանաւանդ չափա-  
զանց իշխանութիւն բանեցնե-  
լով անոնց վրայ : Մերթ կը  
քաջալերենք անոնց ունակու-  
թիւնը դէպ ի չարն , եւ մերթ  
կը սաստենք եւ խստիւ կը  
պատժենք զանոնք : կը սնու-  
ցանենք անոնց մատաղ սրտե-  
րուն մէջ հպարտութիւն եւ  
սնապարծութիւն , խարէու-  
թիւն եւ անձնասիրութիւն ,  
ցասկոտութիւն եւ անհամբե-  
րութիւն , եւ յետոյ կը զար-  
մանանք թէ ինչու համար մէր  
տղայք չեն ըլլար խոնարհ ,  
մարդասէր , հեղ եւ անկեղծ  
կը մոռնանք թէ ինչ պտղա-  
բեր երկրի մէջ ցանուեցան

մեղաց այս սերմերը , եւ  
ինչպէս կանուխ եւ խոր ար-  
մատ ձգեցին այն մատաղ սիր-  
տերուն մէջ , այնպէս որ ա-  
ռանց մեր իմանալուն բուն խկ  
մեր անմտութեան եւ չար օրի-  
նակին պտուղներն յայտնի  
տեսնուեցան , մինչ մենք կը  
յուսայինք ուրիշ բան չտեսնել  
եթէ ոչ գեղեցկութիւն , պար-  
զութիւն եւ սիրոյ արժանի  
յատկութիւններ :

Ցաւալի է տեսնել որ շատ  
անգամ մարք ոչ թէ այն կեր-  
պով կը վարուին զոր խելքը  
եւ կենաց պարագաները կը  
պահանջեն , այլ բոլորովին  
անխորհուրդ եւ առանց նպա-  
տակի : Շատ մայրեր կը կար-  
ծեն թէ իրենց պարտականու-  
թեան եւ պատասխանատուու-  
թեան հակառակ գործած չեն

ըլլար, Եթէ ընտանեաց օրբստորական պէտքը հոդալէ եւ տնական ծառայութիւնները կատարելէ ետքը, քիչ մը շունչ առնելու եւ հանգիստ գտնելու համար ունայն զուարձութիւններով կը զբաղին: Եթէ ուրիշ մտածութիւն մը ունին, իրենց զաւկներուն աղէկ կերպով ամուսնանալը, հարուստ եւ երեւելի ըլլալն է: Թերեւս շատ քիչ անգամ կը խորհին թէ իրենց դուստրը, որ շատ տարի չանցած պիտի մտնէ ընտանեկան պարտականութեանց տակ եւ բոլորովին պիտի ելլէ իւր մօրը հսկողութենէն եւ խնամքէն, մասնաւոր կարօտութիւն ունի, իւր մօրը գործնական եւ սիրալիր հրահանգութեան ինքզինք պատրաստելու համար իւր ապագայ վիճա-

կին. չեն խորհիր նաեւ թէ իրենց սիրելի որդին հաւանականապէս քիչ տարիներ պիտի մնայ իւր մանկութեան տունը: Այսպիսի մայր մը, զաւկներուն իրմէ բաժնուելէն ետքը, ո՞րչափ պիտի ցաւի որ զանոնք բարի ընելու պատեհութիւնը զանց ըրաւ:

Ուրեմն, բարեկամներ, որովհետեւ այսպիսի մեծ գործ մը յանձնուած է մեզի, ոչ ապաքէն պարտական ենք ելլել եւ փնտուել թէ ինչ ընելու ենք:

Անտարակոյս այս հետազօտութեան մէջ շատ բան պիտի գտնենք վհատելու. բայց չըվհատինք: Եթէ անկեղծ ենք, արգելքները որ մեզ այսչափ ահեղ կ'երեւին՝ պիտի հալին եւ անհետանան ժիր եւ հաստատմիտ մայրենի գորովոյ

բնածին աղդեցութեամբ : Մայ-  
րական պաշտօնին կարեւորու-  
թեան վրայ ճշմարիտ եւ ի-  
րաւացի համոզումը փնտռելու  
առաջին բանն է . եւ խոնար-  
հաբար կը յուսամ թէ այս նա-  
մակներուն խրատները պիտի  
արթնցնեն ոմանց սրտերուն  
մէջ փափաք ոչ միայն գիտնա-  
լու թէ ինչ է իրենց պարտա-  
կանութիւնը , այլեւ կատարե-  
լու զայն :

ՄԱՅՐ ՄԸ

### ՆԱՄԱԿ Գ.

ԵՐԻՌ ՕՐԻՆԱԿ

Սիրելի բարեկամք .

Մեր վերջին նամակին նիւ-  
թը լուսաւորելու , եւ աւելի  
խոր տպաւորելու համար մեր  
մաքին մէջ թէ որչափ պատ-  
ռական են մեր տղայք , կ'ու-  
զեմ երկու օրինակ բերել այս  
նամակիս մէջ : Առաջին օրինա-  
կըն է փոքրիկ աղջկան մը պատ-  
մաւթիւնը : Այս աղջկան մայրը  
ճանչցած չը զաւկին յարգը  
եւ ընդունակութիւնը , եւ աղ-  
ջկը կը խորհէր իւր մտքին մէջ  
ու կ'ըսէր , « Բանի մը համար  
եղած եմ թէ ոչ , չեմ գիտեր : »  
Այս խօսքը կը կրկնէր ստէպ

խեղճ աղջիկը թաշկինակն իւր  
երեսին բոնելով, քանզի ար-  
տասուքը կը վազէին երեսն  
ի վար: « Մայրա միշտ կ'ըսէ՛,  
‘Այս տան մէջ միշտ բեռ ես,  
բանի մը օդուտ չունիս.’ եղ-  
բայրա Յովչաննէս ալ բոլոր  
օրը կը յանդիմանէ զիս: Միթէ՛  
այսչափ անսլիտանն եմ: Զեմ  
գիտեր թէ ինչո՞ւ համար դըր-  
ուած եմ աշխարհիս մէջ. երա-  
նի թէ բնաւ ծնած չըլլայի:»

Պայծառ առաւօտ մը թըր-  
չունք կ'երգէին այս աղջկան  
բոլորտիքը, մարախներ ձայն  
կու տային խոտերուն մէջ,  
ծաղկունք կը բուրէին իրենց  
անուշահոտութիւնը, եւ փոք-  
րիկ առուն կարկաչելով կ'անց-  
նէր քարերուն մէջէն: « Բաց  
ինէ ամէն բան », կ'ըսէր խեղճ  
աղջիկը մտքէն, « ամէն բան,

ինչպէս կը տեսնեմ, գործ մը  
կ'ընէ, բանի մը համար եղած  
է»: Խեղճ աղջիկ. գէշ տան  
մը մէջ կը նստէր տրտնջոտ  
մօր մը եւ անձնասէր ու դա-  
ժան եղրօր մը հետ: Որչափ  
կը ջանար հաճոյ ըլլալ անոնց,  
այնչափ անոնք կը գանգատէին  
անկէ: Վերոյիշեալ առաւօտ  
տունէն դուրս ելլելով բաւա-  
կան հեռու գնաց, եւ տիրու-  
թեամբ կը խորհէր թէ արդեօք  
նորէն դառնայ տուն, ուր ու-  
րիշ բան չէր ընդուներ բայց  
եթէ յանդիմանութիւն եւ ծեծ:  
Ռւստի գլուխը խոտէ նստա-  
րանի մը յեցնելով սկսաւ ինք-  
իրեն խօսիլ սա տիրուր կեր-  
պով. « Թուչունները եւ ուրիշ  
ամէն արարած բանի մը հա-  
մար եղած են. Ես ինչու բա-  
նի մը համար եղած չեմ:»

Ա.յն միջոցին անկէ կ'անցնէր  
մարդասէր տիկին մը որ շար-  
ժեցաւ փոքրիկ աղջկան այս  
տխուր խօսքէն, եւ խոնար-  
հէլով ըսաւ անոր մեղմ եւ  
քաղցր ձայնիւ . « Ա.յո , աղջիկա ,  
դուն ալ բանի մը համար  
եղած ես : Երկինքը հրեշտակ  
ըլլալու համար եղած ես : »

Ա.ղջիկն այն տիկնոջ դար-  
ձուց իր տխուր դէմքը , եւ  
իբր թէ երկբայելով անոր խօս-  
քին վրայ , ըսաւ , « Բայց մայ-  
րըս կ'ըսէ ինձի թէ բանի մը  
համար եղած չես , բանի մը  
օգտակար չես : » « Ոչ , » ըսաւ  
տիկինը , « դուն երկինքը հրե-  
շտակ ըլլալու համար եղած  
ես : » « Երկինք ուր է , » հար-  
ցուց աղջիկը , « կրնամ հիմա  
հոն երթալ : » Մարդասէր տի-  
կինը խօսեցաւ անոր այն երջա-

նիկ տեղւոյն եւ օրհնեալ Յի-  
սուսի վրայ , թէ ինչպէս իր  
փառաց թագը թողլով եկաւ  
աշխարհք , եւ փոքրիկ տղայք  
առնելով իւր գիրկն օրհնեց  
զանոնք , եւ թէ ինչպէս մե-  
ռաւ անգութ մահուամը  
զմարդիկ երկինքը հրեշտակներ  
ընելու համար : Փոքրիկ աղջի-  
կը սրբեց իւր արտասուքը եւ  
ժպտեցաւ : Այս առաջին ան-  
դամ էր որ Յիսուսի վրայ կը  
լսէր : Մայրը երթէք բան մը  
ոռրվեցուցած չէր անոր Աս-  
տուծոյ կամ արքայութեան  
կամ Յիսուսի վրայ : Անատեն  
փափաքով հարցուց աղջիկը  
տիկնոջ , « կրնամ ես ալ հրեշ-  
տակ ըլլալ : Ո՞չ , ո՞չշամի կը  
փափաքիմ հրեշտակ ըլլալ եւ  
տեսնել զՅիսուս : » Տիկինը  
տուաւ անոր գրքոյկ մը , որ

կը խօսէր երկնից վրայ, եւ թէ  
ինչպէս կարելի է երթալ հոն,  
եւ խեղճ աղջիկը շատ ուրախ  
եղաւ: Այո, բանի մը համար  
եղած էր նա:

Աղջիկն այն գրքոյկն առնե-  
լով խակոյն տուն դարձաւ: Այ-  
նուէ ետեւ երբ մայրը կը կո-  
չէր զնա « Անպիտան, գլուխ  
անպիտանից », » եւ կ'ըսէր ,  
« Բանի մը համար եղած չես, »  
աղջիկը կը պատասխանէր ,  
« Ոչ, ես երկինքը հրեշտակ  
ըլլալու համար եղած եմ, »  
եւ շատ անդամ երբ մասծ եւ  
անօթի անկողին կ'երթար ,  
վեր նայելով կը խորհիք թէ ,  
թերեւս Յիսուս եւ հրեշ-  
տակները վերէն իր վրայ կը  
նայէին , եւ թէ օր մը պիտի  
գային տանել զնա հրեշտակ  
ընելու :

« Երկնից թագաւորութիւնը  
ատանկներունն է : »

Ասկէ շատ տարբեր է Ան-  
նայի , Աստուածաշունչին մէջ  
յիշուած Աննայի , պատմու-  
թիւնը , զոր կրնանք ամբողջ  
կարգալ թագաւորաց Ա. գը-  
րոց առաջին մասին մէջ : Աննա  
կը փափաքէր մայր ըլլալ , եւ  
գնաց Աստուածմէ զաւակ խընդ-  
րելու : Անոր խնդիրքը չնորհ-  
ուեցաւ , քանզի Աննա որդի  
մը ունեցաւ , եւ նուիրեց այն  
որդին Անոր որ զնա պարգե-  
ւած էր Աննայի : Միթէ Աննա  
այս բանն ըրաւ վասն զի չէր  
ճանչնար պարգեւին յարգը :  
Ոչ երբէք : Էնդ հակառակն ,  
Աննայի այս գործը կը ցուցնէր  
անոր մեծ երախտագիտու-  
թիւնն առ Աստուած այն  
պարգեւին համար : Աննա իր

գոհարը փոխ տուաւ Տէրոջը .  
« Անիկա իր բոլոր կենացը մէջ  
Տէրոջը փոխ տրուած ըլլայ .»  
Եւ Աստուած ընդունեց Աննայի  
նուէրը , եւ մինչ տղան դեռ  
շատ փոքր էր , Աստուած կան-  
չեց զնա յանուանէ , եւ խօ-  
սեցաւ անոր հետ , եւ անոր  
մարդարէական պատգամներ  
տուաւ :

Զարմանալի է որ հիմա աշ-  
խարհիս վրայ աւելի Սննաներ  
չկան : Կը հաւատամ թէ կան  
շատ բարի մայրեր այն տեղերը  
ուր Սուրբ գիրքը կը կարդաց-  
ուի ուշադրութեամբ եւ վա-  
րուց կանոն եղած է . կը յու-  
սամ նաեւ թէ այս երկրին մէջ  
եւս պիտի ըլլան այնպիսի մայ-  
րեր :

Զենք կրնար կարծել թէ  
Աննա որեւիցէ կերպով անդաբ-

բեր էր իւր զաւակին վրայ ,  
կամ թէ երբէք իստիւ կամ  
բարիս-նեամբ կը խօսէր անոր  
հետ , եւ կամ իը իաբէր զնա :  
Որչափ ատեն որ տղան իւր մօ-  
րը քով մնաց , մայրն անտա-  
րակոյս մէծ խնամք տարաւ  
անոր , եւ երբ բերաւ զնա  
Տէրոջը տունը Սելով , « ո՞յ Տէ-  
րոջը աւշելը երևայ , » մշտ հոն  
ինայ , » ով կրնայ պատմել մօրը  
սրտին խորին զգացումները :  
Անոր խանդակաթ սէրը եւ  
խնամքն իւր զաւկին համար  
շատ գեղեցիկ կը տեսնուին  
այն փոքր ընծայէն զոր կը բե-  
րէր տղուն տարուէ տարի ,  
« Երբ՞ը իր երկանը հետ բարեկան  
պհը ընելու իւլլէր : »

Այս պարզ եղանակը որով  
սրբազան պատմիչը կը յիշէ  
այս փոքրիկ դէպքը՝ արժանի

է ուշադրութեան։ Բոլոր այս  
պատմութեան մէջ սորվելու  
շատ բան կայ։ Երանի թէ  
Հոգւոյն սրբոյ ազգեցութիւնը  
չնորհուէր մեզ եւս, որ կարող  
ըլլայինք ամէնքս օգտիւ կար-  
դալ զայն եւ Սամուէլի մօր  
Աննայի նմանել։

ՄԱՅՐ ՄԸ



Գ Ո Հ Ա. Բ Ք

Երբ իր գանձը, Երբ իր գանձը  
Ժողվէ մեր Փռկիչը,  
Իր բոլոր սիրելիները,  
Իրեն սեպհական,  
Պատուական քարերու պէս,  
Առտուան աստղերու պէս  
Փայլելով՝ անոր թագը  
Պիտի զարդարեն։

Սրդարները, արդարները  
Իր արքայութեան մէջ  
Ժողվելով իր աթոռին վրայ  
Պիտի նստեցնէ։  
Պատուական քարերու պէս, և  
Մանուկները, մանուկները,  
Որ զինքը սիրած են,  
Պիտ' ըլլան իր գոհարները,  
Իրեն սեպհական։  
Պատուական քարերու պէս, և



## ՆԱՄԱԿ 10.

Պարուական կամ ճը կամ Քը քառոսի  
հոգը ուղաց համար

Սիրելի բարեկամի.

Մինչ մեր Փրկիչը երկրիս  
վրայ էր, մեծ պատիւ կ'ընէր  
տղայոց։ Անոր բոլոր խօսքեւ-  
րուն մէջ որ տղայոց կը վերա-  
բերին ըստ Աւետարանաց՝  
մասնաւոր գութ կը տեսնուի։  
Զենք կարդար թէ Քրիստոս  
երբէք մերժեց տղայք իր առ-  
ջեւէն, իսմ՝ արհամարհանօք  
վարուեցաւ անոնց հետ որպէս  
թէ ձանձրութիւն էին անոր։  
Ընդհակառակն յանդիմանելով  
իւր աշակերտները որ կ'արգելէ-  
ին մանր տղայք Քրիստոսի բե-  
րողներն, ըստ . « Թող տուէք

ատ մանր տղոցը որ ինծի գան ,  
եւ մի արգելէք ատոնք , ինչու  
որ Աստուծոյ թագաւորու-  
թիւնը ատանկներունն է »  
(Մարկ. Ժ. 15)։ Այն բերանը  
որ ըստ սա վեմ խօսքը ,  
« Ես եմ յարութիւնը եւ կեան-  
քը » (Յովհ. ԺԱ. 25), ըստ  
նաեւ « Թող տուէք ատ մանր  
տղոցը որ ինծի գան »։ Մատ-  
թէսափ Ժ. գլխոյն առաջին  
մասին մէջ Յիսուսի այս գեղե-  
ցիկ խօսքին նման ուրիշ խօս-  
քեր կան։

Աշակերտաները վիճած էին  
թէ ով էր անոնց մէջ մեծը ,  
եւ Յիսուս տղայ մը կանչելով  
կայնեցուց անոնց մէջ եւ ըստ ,  
« Թէ որ դարձի չգաք եւ  
տղոց պէս չըլլաք , երկնից  
թագաւորութիւնը բնաւ պի-  
տի չմտնէք ։ Ուստի ով

իր անձը աս աղուն պէս խո-  
նարհեցնէ, անիկա է մեծ երկ-  
նից թագաւորութեանը մէջ.»  
Եւ դարձեալ, « Ով որ ասանկ  
տղայ մը ընդունի իմ անու-  
նովս , զիս կ'ընդունի , եւ  
ով որ գայթակղեցնէ աս պըդ-  
տիկներուն մէկը որ ինծի կը  
հաւատան , աղէկ է անոր որ  
իր պարանոցին իշու աղացքի-  
քար մը կախուի , ու ծո-  
վուն անդունդին մէջ ընկղմի:»

Դարձեալ նոյն գլխոյն 10 ե-  
րորդ համարին մէջ կ'ըսէ .  
« Զգոյշ կեցէք որ չանարգէք  
աս պկտիկներէն մէկը . քանզի  
կ'ըսեմ ձեզի որ երկնից մէջ ա-  
նոնց հրեշտակները միշտ կը  
տեսնեն իմ Հօրս երեսը որ եր-  
կինքն է ,» եւ կորուսեալ ոչ-  
խարին գեղեցիկ առակը մէջ  
բերելէն ետքը , 14 երորդ հա-

մարին մէջ կ'ըսէ . « Ասանկալ ձեր  
երկնաւոր Հայրը չհաճիր որ աս  
պկտիկներէն մէկը կորսուի : »

Արդ այս խօսքերը կը ցու-  
ցընեն Քրիստոսի կրակը մեր տը-  
ղայոց վրայ . եւ ոչ ապաքէն  
պատուական կրակ են տղայք ծնո-  
ղաց : Քրիստոս տղայոց պատիւ  
կ'ընէ , եւ անոնց համար պատ-  
ուական խոստումներ կ'ընէ ,  
բայց անոր խօսքերուն մէջ բառ  
մը չկայ որ հպարտ ընէ եւ  
վեր դասէ զանոնք իրենց ծը-  
նողաց եւ բարեկամաց : Երկ-  
րաւոր մեծութիւն խոստաց-  
ուած չէ անոնց , այլ այնպիսի  
բան մը որ հազարապատիկ ա-  
ւելի է , այսինքն նոյն իսկ Աս-  
տուծոյ յաւիտեան հսկող խը-  
նամոց եւ սիրոյն ապահովու-  
թիւնը :

Տղայոց խոնարհութիւնը ,

պարզութիւնը եւ հլութիւնը  
հրաւիրեցին անոնց վրայ Քը-  
րիստոսի սէրը եւ գովեստը,  
եւ ստիպեցին Փրկիչն օրինակ  
ցուցնել տղայք այն հոգւոյն  
զոր պարտին ունենալ Քրիս-  
տոսի աշակերտները:

Ուստի ամէն հայր եւ մայր  
խորին եւ լուրջ մտածութեամբ  
կշռելու է Քրիստոսի խօսքերը  
որ վերը յիշուեցան։ Սրդարեւ  
չենք կրնար այս աշխարհիս  
մէջ լիովին հասկնալ այն խօս-  
քերուն բոլոր իմաստը, բայց  
կայ անոնց մէջ շատ բան որ  
միսիթարական է, եւ կրնանք  
հասկնալ։ Միտ դնենք մանա-  
ւանդ սա պատուական խօսքին,  
« Ասանկ ալ ձեր երկնաւոր  
Հայրը չհաճիր որ սա պատիկ-  
ներէն մէկը կորսուի։ » Որով-  
հետեւ մեր սիրելի զաւկներէն

շատաերը կանուխ կը յափիչտակ-  
ուին մեր գոյզն ու անկատար  
խնամքէն, ինչ ուրախութիւն  
է մեր սրտին գիտնալթէ Աստ-  
ուած կ'առնէ զանոնք իրենքով։  
Երբ կտակ մը պիտի կար-  
դացուի ուր ընտանիքի մը այլ-  
եւայլ անդամներուն տրուելու  
ժառանգութեան բաժինները  
որոշուած են, ինչ մեծ ուշադ-  
րութիւն կը մատուցանեն այն  
կտակին ընթերցմանն անոնք որ  
այն բաժինները պիտի ժառան-  
գեն։ Կտակը կը կարդացուի եւ  
նորէն կը կարդացուի ամէնբառ  
իր թէ կը կշռուի, եւ ամէն  
միջոց ձեռք կ'առնուի հասկը-  
նալու համար թէ ինչ է կտա-  
կագրին կամքը։ Եւ այս ամէն  
խնամք եւ ուշադրութիւն կ'ըն-  
ծայուի երբ ժառանգութիւնը  
երկրաւոր միայն է։ Ապա ո՞ր-

չափ աւելի խնամով ունկնդիր  
ըլլալ պէտք է սորվելու համար  
ինչ որ Աստուած կամեցած եւ  
որոշած է մեզի եւ մեր զաւ-  
կըներուն համար :

Յիսուս միեւնոյն կարեկից եւ  
խանդակաթ Փրկիչն է հիմա  
ինչ որ էր հագար ութ հարիւր  
տարի առաջ։ Արդարեւ մենք  
հիմա չենք կրնար մեր տղայք  
անոր տանել այն մայրերուն  
պէս որ Քրիստոսի ժամանակը  
կ'ապրէին։ Չենք կրնար տես-  
նել անոր ձեռք դնելը մեր  
զաւկներուն վրայ կամ զանոնք  
իւր գիրկն առնել ու օրհնելն  
ինչպէս այն մայրերը տեսան։  
բայց կրնանք Յիսուսի երթալ  
ազօթքով եւ անոր օրհնու-  
թիւնը խնդրել մեր եւ մեր  
զաւկներուն վրայ, եւ կրնանք  
այն մայրերուն չափ վստահ

ըլլալ թէ մեր աղաչանքը պի-  
տի ընդունուի ինչպէս ընդուն-  
ուեցաւ անոնցը : Միթէ կը  
զգանք թէ մեր բարքը եւ ոգին  
աննման են Քրիստոսի բարուց  
եւ ոգւոյն, եւ թէ մեր խիստ  
վարմունքը մեր զաւկներուն  
հետ հակառակ է անոր քաղ-  
ցըր վարդապետութեան։ Եթէ  
այսպէս է, ասոր դարմանը,  
միմիայն դարմանն է խնդրել  
անկէ որ օգնէ մեզ նմանել իւր  
օրինակին։ Կրնանք անոր եր-  
թալ մեր բոլոր ծանրութեամբ  
եւ վիշտերով, մեր վհատու-  
թեամբ եւ վախերով, մեր բո-  
լոր ցաւերով եւ տկարութիւն-  
ներով։ Ասոնց ամէնը կրնանք  
անոր տանիլ, եւ ան մեզի պիտի  
տայ հանգիստ, մսիթարու-  
թիւն կամ զօրութիւն համ-  
բերելու, եւ նոյն իսկ նեղու-

թեան մէջ չնորհակալ ըլլալու :  
Յիսուս ինչպէս կը գթայ ման-  
կանց, նոյնպէս կը գթայ մարց,  
ինչպէս շատ անդամ ցուցուց  
մինչ կենդանի էր : Անոր գթած  
սիրտը կարող է « մեր տկա-  
րութիւններուն կարեկից ըլ-  
լալու : » Երբ կը գուշակէր  
երուսաղէմի պաշարման ժա-  
մանակ Հրէից վրայ գալու ա-  
հագին թշուառութիւնը, այն  
պաշարման ատեն մայրերուն  
վիշտը մանաւանդ աչքին առջեւ  
ունէր : Տես Մարկ . Ժ. 17,  
եւ Ղուկ . Ի. 23 :

« Ուստի ալ համարձակու-  
թիւնով մօտենանք չնորհաց  
աթոռին առջեւ, որ ողոր-  
մութիւն ընդունինք ու չնորհք  
գտնենք պէտք եղած ատեն  
մեզի օդնելու » (Երր . Դ. 16) :

ՍԱՅՐ ՄԸ

Կը յուսանք որ հետեւեալ  
երդն արձագանդ կը գտնէ  
մարց սրտերուն մէջ : Այս եր-  
դին մէջ կը ցուցուի մեզ Եր-  
րայեցի կին մը որ կ'երթայ առ  
Փրկիչն խնդրելու օրհնել իւր  
որդիները : Անոր որդիքը մարմ-  
նաւոր հիւանդութիւն չունէ-  
ին, բայց անոնց մայրը, Աննա,  
զգաց թէ իւր որդիքը կարօտ  
էին հոգեւոր առողջութեան,  
ուստի փութաց երթալ առ  
Յիսուս եւ տանել առ նա իւր  
որդիները : Քրիստոս սիրով  
ընդունեց զԱննա եւ օրհնեց  
անոր որդիները : Եթէ գիտ-  
նայինք թէ Տէր Յիսուս կ'անց-  
նէր մեր փողոցներէն, պիտի  
չկութայինք երթալ առ նա  
մեր որդիներով հանդերձ:  
Բայց Փրկիչը « Նոյն է երէկ  
ու այսօր եւ յաւիտեան : » Եւ

Նոյն ինքն ըսած է . «Ան որ ին-  
ծի կուգայ՝ բնաւ դուրս պիտի  
չհանեմ : » Անոր հրաւէրն ան-  
ուռն է , բայց ովլ քան զմարս  
աւելի կարօտ է անոր օգնու-  
թեան :

Յիսոս վարդապետը Եկեղ է

- 1 « Յիսուս վարդապետը եկեր է , »  
Բսաւ Հրեայ մայրը՝ Աննան,  
« Եւ շատ հիւանդներ բժշկեր է ,  
Մատին դպչելովը , կ'ըսեն .  
Ու հիմա բոլոր զաւակները  
Տանիմ , որ նայի անոնց վրան  
Ռաքէլ , Սամուէլ , Յովհաննէսը ,  
Եսթերն ալ՝ պղտիկ երախան : »
- 2 Իրեն , խանդակաթ ժըպիտով մը ,  
Բսաւ իր էրիկը՝ նաթան .  
« Միայն կաթողին մէկ մարիկ մը  
Կրնար մտածել ատանկ բան :  
Շատ լաւ , մեր տղոց եթէ մէկը

- Տենդով մեռնելու մօտ ըլլար ,  
Կամ բորստութեամբ բռնուած էր ,  
Եւ կամ տանջուած դիւանարաւուն .
- 3 « Ո՞չ , ովկ նաթան , մի արգիլեր զիս .  
Կ'զգամ ես անանկ անձկութիւն ,  
Որ եթէ պատմեմ ան Տէրոջը ,  
Առնեմ պիտի նոր զօրութիւն .
  - 4 Միայն թէ տղոց վրայ իր ձեռքը  
Դնէ՝ պիտի սիրտըս ցնծայ .  
Քանզի անոնց հետ օրինութիւնը  
Անշուշտ յաւիտեանս կ'երայ : »
  - 5 Ուստի Յուդայի լեռներուն վրայ  
Բոլոր զաւակները տարաւ  
Եւ շատ ժողովով բազմութեան մէջ  
Տէրոջը ոտքին մօտեցաւ .  
Բայց դէմ դրին աշակերտները ,  
Ու ետ դարձընել ուզեցին .  
« Ինչու արգիլես վարդապետը  
Պղտիկ տղոցմովը , » ըսին :
  - 6 Իսկ ան՝ « Թող տուէք այդ տղոյը ,  
Եւ մի արգիլէք ինձ զալէն .  
Քանզի երկնից արքայութիւնը

Պիտի աստանկները մտնեն։»

Յայնժամ, (ո՞հ, ինչ սէր,) փառաց Տէրը

Ես՛ները իր գիրկը առաւ,

Կանչեց իրեն քովը մանչերը,

Ուաքէլն իր ծունկին վրայ դրաւ։

6 Անհուն քաղցրութեամբ ալ իր ձեռքը

Ամէն մէկուն վրայ դնելով,

Իր անդառնալի օրհնութիւնը

Անոնց պարզեւեց սուրբ սիրով։

Եւ աս որ տեսու՝ մօրը սիրտը

Ամէն հոգերէն հանգչեցաւ.

Գործին համար պէտք եղած ոյժը

Յայնժամ իր հոգւոյն տրուեցաւ։



ՆՍ.ՄԾ.Կ 11.

Մեր որոշելը

Սիրելի բարեկամի։

Տունը յորում կ'ասլրինք, եւ  
զոր իրաւունք ունինք Նշը կո-  
չել, ահաւասիկ ասիկա աշխար-  
հիս մեծամեծ միսիթարու-  
թեանց մէկն է։ Ընտանեկան  
դէպքերը երբէք չեն մոռցուիր,  
եւ ընտանիքի մը անդամք ա-  
ւելի կը սիրեն զիրար քան որ  
եւ իցէ բարեկամ մը։ Ուրիշ  
բարեկամք կու գան եւ կ'եր-  
թան, եւ բարեկամութեան  
սիրով վառեալ սիրտեր կընան  
ցրուանալ, բայց մեր տունը  
ուր իբրեւ տղայք մէկտեղ  
կ'ասլրէինք եւ զիրար կը սի-  
րէինք կը մնայ միշտ մեր սըր-

տին մէջ։ Որչափ եւ խոնարհ ըլլայ մեր տունը, մեր սէրն առ այն միեւնոյն է։ Թերեւս աղքատք աւելի կը սիրեն իրենց տունը քան մեծատունք իրենցը։ բայց զիարդ եւ իցէ, մեր տան բարեկամները որոնց հետ անցուցինք մեր տղայութեան օրերը՝ մեծ ազդեցութիւն ունին մեր կենաց բոլոր խորհուրդներուն եւ զգացումներուն վրայ։

Ամէն ընտանիքի մէջ ընտանեաց անդամք իրարու վրայ լոիկ բայց տեւական ազդեցութիւն մը կ'ընեն, եւ թէպէտ այս ազդեցութիւնը ժամանակին միշտ չի զգացուիր, կայ սակայն, եւ ընդհանրապէս փոխադարձ է։ Միտք միտքի վրայ կը գործէ, բարք յառաջ կը բերեն բարք։ Ծնողաց

ձշմարտախօսութիւնը, արիութիւնը, աշխատասիրութիւնը, մաքրութիւնը եւ սէրը միեւնոյն առաքինութիւնները կը ծնանին յորդիս։ Նոյն բանը կրնանք ըսել նաեւ թերութեանց եւ մոլութեանց, զորօրինակ՝ դատարկութեան, խարդախութեան եւ ագահութեան համար։

Նաեւ տղայք մեծ ազդեցութիւն կ'ընեն իրարու վրայ ի բարին կամ ի չարն։ ծնողը իսկ շատ անդամ իրենց տղոցմէ կ'ազդուին յանդէտս։ Բայց մեր ընտանեաց անդամները միայն չեն որ մանկութեան ատեն ազդեցութիւն կ'ընեն մեր վրայ, այլ եւ դրացիք կամ ընկերք։ Նոյն իսկ բնական առարկայք, զորօրինակ լեռներ, բլուրներ, հովիտներ եւ դաշ-

տեր, նա մանաւանդ քաղքին  
զբազմունքը եւ աղմուկն ան-  
գամ մաս ունին մեր մտքին  
ապագայ որպիսութիւնը կազ-  
մելու: Մարդկային մտքին  
ընութիւնն արդարեւ այնպէս  
է որ շատ չնչին բաներ անդամ,  
ինչպէս ըստ պատահման բան  
մը տեսնել, բարեկամէ խօսք  
մը լսել, գիրք մը կարդալ,  
նա մանաւանդ աչքի ակնար-  
կութիւն մը կամ ծայնի եղա-  
նակ մը բաւական եղած է եր-  
բեմն մարդու մը բոլոր կենաց  
նոր ուզգութիւն տալու:

Ո՞ր հմուտ բնագէտը կրնայ  
ստուգիւ ըսել մեզի թէ յո-  
րում կը կայանայ այլ եւ այլ  
նիւթոց իրարմէ տարբերու-  
թիւնը, կամ ծաղկի մը թեր-  
թերուն մասանց բազադրու-  
թիւնը կամ շարքը որմէ յա-

ռաջ կու գայ գոյներու տար-  
բերութիւնը: Ծաղկիները գե-  
ղեցիկ են եւ զանազան, բայց  
ովկ կրնայ հասու ըլլալ այն գե-  
ղեցիութեան եւ զանազանու-  
թեան պատճառին: Ոչինչ ընդ-  
հատ անկարող ենք հասկնալ  
մեր մտքին եւ որտին գաղտնի  
եւ փափուկ կազմութիւնը որ  
յարմար կ'ընէ զմեզ ամէն ար-  
տաքին բանէ ազդեցութիւն  
ընդունելու: Գիտենք որ օդոյ,  
լուսոյ եւ հողոյ քանի մը պայ-  
մաններուն համեմատ ծաղկանց  
գոյները երբեմն կը փոխուին:  
Նմանապէս գիտենք որ ըստ  
այլեւայլ ընկերական ազդե-  
ցութեանց մեր բարոյական եւ  
մտաւոր վիճակն այլեւայլ կեր-  
պով կը փոխուի:

Ապա ուրեմն ոչ ապաքէն  
մեծապէս կարեւոր է զգու-

չութեամբ հսկել մեր ընտանեաց մէջ եւ անկէ դուրս մեր վրայ ազդեցութիւն ընող բաներու վրայ : Չենք կրնար գիտնալ թէ երբ կ'իյնան մեր տղայոց սիրտերուն մէջ այն փոքր սերմերը որ օր մը պիտի բուսնին եւ պտուղ բերեն : Մենք թերեւս պիտի չտեսնենք բայց ուրիշները պիտի տեսնեն եւ հասկնան թէ այն բարի կամ չար պտուղներն արդիւնք են ընտանեկան ազդեցութեան :

Երբ մեր տղայք որ գործի կամ դաստիարակութեան համար դուրս դացած են՝ կը դառնան իրենց տունն իբրեւ պատանիք . կարեւոր չը որ հաճութեամբ , նա մանաւանդ բերիրանեամբ դան նորէն կենդանացնելու իրենց տղայու-

թեան զգացումները եւ ժամանակ մը եւս մնան ընտանեաց բունին մէջ , որպէս զի կազդուրին եւ զօրանան իրենց նոր պարտականութիւնները կատարելու , եւ հաւատարմութեան , համբերութեան եւ սիրոյ նոր դասեր սորվելու իրենց հօրմէն եւ մօրմէն : Երկրաւոր երջանիկ տունը երկնաւոր տան շատ գեղեցիկ օրինակ է , եւ արդարեւ այն տունը երկինք է ուր հասնիլ ամէնքս ջանալու ենք բոլոր սրտով : Թէ տղայութեան եւ թէ մանկութեան ատեն մեր խորհուրդները մեր տան վրայ են : Մեր ամէն օրուան աշխատութեան վերջը մեր տունը կը կանչէ զմեղիւր ծոցը : Շատ տխուր կ'ըլլար այս կեանքը , եթէ դայն հանդերձեալ կեանքէն բաժնող

գետէն անդին չուեսնէինք երկ-  
նաւոր տունը զոր մեզի համար  
պատրաստած է Տէրը :

ՄԱՅՐ ՄԸ

---

ՆՍՄԱԿ 12.

Սիրելի բարեկամի:

Այս գրքուկին նպատակը  
նոր չէ: Շատ ժամանակ եւ  
փոյթ արուած է այս նպա-  
տակին ամէն դարու եւ գրե-  
թէ ամէն երկրի մէջ, եւ գըր-  
ուած են առօր վրայ ոչ սա-  
կաւ մատեանք որ անտարա-  
կոյս կը պարունակեն ընտիր  
խրատ եւ յորդորանք: Ուստի  
այս նամակները գրուեցան ոչ  
թէ նոր, այլ ուշադրութիւն  
հրաւիրելու համար արդէն  
բազմիցս գրուած բաներու  
վրայ, քանզի մարդկային բը-  
նութիւնը կը պահանջէ միշտ  
նորէն եւ նորէն սորվիլ այս  
նիւթը: Արդարեւ ամէն մայր  
սլարափ այս բանին խնամով  
ուշադրութիւն մատուցանել:

Բաւական չէ դստեր մը ունենալ մայր բազմահմուտ, ժիր, տնարար եւ խնամածու որդոց, այնպէս որ «անոր տղաքը ելլեն եւ զանիկա երանելի անուանեն»,» այլ հարկ է դստեր մը իրեն օրինակ առնուլ մօրը իմաստութիւնն եւ առաքինութիւններն եւ յարմարցունել զանոնք իւր պարագաներուն։

Ամէն մայր պարափի իւր մըտքին բոլոր զօրութիւնը եւ սըրտին խանդը բովանդակի ի գործածել այս նպատակին համար։ Մարք չեն կրնար ուրիշէ սորվիլ թէ ինչպէս կրթելու են իրենց զաւկըները։ Ոչ թէ ծնողաց կանոններն եւ խրատներն, այլ նոյն իսկ ծնողք կ'ընեն զողայս ինչ որ են։ Կրնան գիրքեր գրուիլ լի կանոններով եւ կարդացուիլ։ Բայց ո՞րչափ

տարբեր են տղայոց մտաւոր կարողութիւնները եւ խառնուածքը, ինչպէս նաև անոնց մարմնոյ կարողութիւնները եւ զանոնք նայելու եւ կրթելու եղանակը, որ այս ինչ ընտանեաց մէջ կրնայ ըլլալ յաջող, եւ ուրիշ ընտանեաց մէջ՝ անյաջող։ Նա մասնաւանդ միււնոյն ընտանեաց մէջ այս ինչ տղու համար յաջողութեամբ գործածուածեղանակը կրնայ միւս տղու մը համար մնալ ապարդիւն։

Կան, ոչ մասնաւոր, այլ ընդհանուր սկզբունք զորս պարտ է քաջ ի միտ առնուլ։ Սկզբունք բառով կը հասկնամ այն պարտականութեան ճանաչումը որ կը պահանջէ տղոցմէ հնազանդութիւն առ ծնողս, եւ ճիշդ հաւատարմութիւն, հեղութիւն եւ արդարութիւն երկուստեք։

Այս առաքինութեանց ոյժ տառ-  
լու , եւ զանցառուները զսպե-  
լու եւ ուղղելու եղանակները  
թողուելու են իւրաքանչիւր  
ծնողաց դատման եւ ընտրո-  
ղութեան . խալ կրթութեան  
մանր հանդամանք , եթէ այս-  
պէս սկսբառ է կոչել , ի դորձ  
գրուելու են երբ եւ ինչպէս  
առիթը կը պահանջէ :

Ով որ պաշտօնի մը պատաս-  
խանատուութիւնը յանձն կ'առ-  
նու , կամ խօսք կու տայ այս  
ինչ գործը կատարել , ընդհան-  
րապէս կը տեսնէ , որ այն պաշ-  
տօնին կամ գործին մէջ փոքր  
իշատէ յաջողելու համար կան-  
խաւ պատրաստուած ըլլալու  
է քիչ կամ շատ : Այսպէս ,  
դատիարակ կամ գերձակ կամ  
հիւսն կամ խանութպան մը  
տարիներով աշակերտութիւն

կ'ընէ արուեստին մէջ զոր  
կ'ընտրէ : Հողագործ մը չի յօ-  
ժարիր յանձնել տղէտ եւ ան-  
փորձ մշակներու հերկել ցանել  
եւ հնձել իւր արտը , եւ ոչ  
պարտիզարար մը կ'ուղէ երբէք  
իւր ընտիր ծառերը եւ տուն-  
կերն յանձնել խնամոց այնպիսի  
մարդու մը որ տղէտ է պար-  
տիզին հողին բնութեան եւ  
պաղոց եւ տնկոց յատկու-  
թեան եւ մշակութեան : Այս  
յայտնի է եւ դիւրահաս ամե-  
նուն : Բայց եւ այնպէս գրեթէ  
ընդհանուր կը տիրէ սա դա-  
զափարը թէ մանուկ աղջիկ մը  
կրնայ ամուսնանալ եւ լինել  
մայր առանց քաջ տեղեակ ըլ-  
լալու պարտուց զորս գիտնալ  
պարտի ամէն մայր : Ոչ միայն  
տղէտ եւ անփորձ , այլ եւ  
գրեթէ մարմնոյ զօրութենէ եւ

դատողութենէ բոլորովին թա-  
փուր մանկահասակ մայրը կ'առ-  
նու իւր գիրկը տիսեղծ մանկիկ  
մը : ի՞նչ պաշտօն , ի՞նչ պար-  
տականութիւն : Կը նայի թե-  
րեւս զարմանօք եւ բերկու-  
թեամբ փոքրիկ տղեկին . բայց  
ի՞նչպէս կրնայ այն որ ինք դեռ  
մանուկ է՝ հասկնալ թէ ի՞նչ է  
այն գանձը , այն փոքր ման-  
կիկը , եւ ի՞նչ իւր անձին պարտ-  
քը : ի՞նչպէս զրնայ նա որ իւր  
մարմնոյն եւ մտաց դեռ չէ  
քաջ ծանօթ՝ հոգ տանել տղուն  
նիւթական պիտոյից , եւ մա-  
նաւանդ խնամել եւ մար-  
զել մանկան անմտհ միտքը :  
Բարեբախտութեամբ , առողջ  
մանկիկ մը շատ մեծ խնամոց  
կարօտ չէ : Որպէս թէ տղուն  
կենաց նպաստելու համար՝  
բնութիւնն ինքնին հայթայթած

է անոր սնունդը , եւ որպէս-  
զի մարդկային ձեռք մը սխալ-  
մամբ չխանգարէ այն սնունդը  
փակած է զայն մօրը կուրծքին  
մէջ , եւ բանալին տուած է  
նոյն իսկ մանկան : Հոն , մօրը  
կուրծքին վրայ ամկաներով կը  
գտնէ անօդնական մսնկիկը  
հանգիստ եւ դարման : Նաեւ  
քունը բնութեան պարգեւն է :  
Բան մը միայն յանձնուած  
է մօր խնամածութեան , այն  
է մաքրութիւնը , թերեւս կըր-  
նանք յաւելուլ , նաեւ հան-  
դերձը : Տղուն մարմինը մա-  
քուր պահել առաջին գործ է ,  
բայց , բարէ , որչափ ստէպ  
զանց կ'առնուի այս կարեւոր  
խնամը մանկան տիսեղծ հա-  
սակին մէջ , եւ յետոյ եւս մինչ  
քիչ մը զարգացած է տղան .  
եւ չլիք տարակոյս թէ տղուն

փափուկ մօրթին վրայ թող-  
ուած աղտեղութեանց արդիւնք  
են երկար եւ վոանգաւոր հի-  
ւանդութիւնք : Մաքրութիւնն  
ունի նաեւ բարոյական ար-  
դիւնք : Թող մայրը մաքուր  
ջրով լուայ իւր երեքսամեայ  
մանուկը, որ յոգնած, քրտնած  
եւ կարմրած կը վագէ մօրը  
վրաց դանել դիւր եւ դարման :  
Թող լուայ մեզմով տղուն երե-  
սը, ձեռուըները եւ ոտուընե-  
րը, եւ եթէ հնար է՝ փոխէ  
անոր աղտոտ հանդերձը, եւ  
պիտի տեսնէ որ իւր սիրալի  
խօսքը պիտի ընէ տղուն սըր-  
տին այնուհետեւ աւելի ազդե-  
ցութիւն քան յառաջ, եւ ա-  
սոր արդիւնքն յազնանակ է մօրը  
եւ տղուն միանգամայն :

Դիւրին է տեսնել թէ երկո-  
սասանամեայ կամ չորեքտա-

սանամեայ աղջիկները հարսնա-  
ցունել ո՞րչափ մեծ արգելք է  
դաստիարակութեան աղջկանց,  
եւ այն առանին կրթութեան  
որ շատ հարկաւոր է որեւիցէ  
ախինոջ :

Կը յուսամ թէ արդէն եկած է  
ժամանակը, որ աղջկանց դաս-  
տիարակութիւնը ոչ եւս պիտի  
նկատուի անհոգութեամբ, այլ  
կանայք այսուհետեւ առ հա-  
սարակ պիտի ունենան այն  
օգնութիւնը եւ զօրութիւնը  
զոր կու առյ նոյն խակ նախնա-  
կան կրթութիւնը : Որեւիցէ  
մայր կը զգայ արդեօք իւր սիր-  
տը յուզեալ սա ահաւոր մտա-  
ծութենէն . «ի՞նչ պարտիմ ը-  
նել տղոցս համար . ի՞նչպէս  
սկսելու եմ այն գործը որ իր-  
բեւ ծանր բեռ կը ձնչէ սիրտս :»  
Գիտցիր, սիրելի, որ քու պաշ-

տօնդ անձինդ զօրութեամբ  
կամ մինակ գործել չէ : Աստու-  
ծոյ օրհնեալ Հոգին կը բերէ  
այս խորհուրդը քու միտքդ ,  
եւ կը հրաւիրէ ուշադրութիւնդ  
այս խնդրոյն : Սուրբ Հոգին  
պիտի ընէ աւելի , պիտի օգնէ  
քեզ : «Հոգին օգնութեան կը  
հասնի մեր տկարութիւննե-  
րուն :» Վհատելու չենք , երբ  
իսկոյն չենք յաջողիր յայնմ  
զոր կը փափաքինք ընել . եւ  
եթէ սխալներ կը գործենք ,  
պարտինք խոնարհեցունել զմեզ  
առաջի Աստուծոյ եւ ջանալ  
միշտ : «Պիտի հնձենք , թէ որ  
չժուլնանք :» Չունինք խոս-  
տումն թէ առանց աղօթից ,  
աշխատութեան եւ ճգանց պի-  
տի յաջողինք . նոյնպէս ճշմա-  
րիտ է թէ աղօթքը չի բերեր  
օրհնութիւն ի վերուստ առանց

այնպիսի աշխատութեան եւ  
ճգանց մեր կողմէն , որպիսի  
կը պահանջէ մենէ Աստուծուծ :  
«Արթուն կեցէք եւ աղօթք ը-  
րէք :» Մի միայն աղօթք հա-  
ւասար է հազար առաջադրու-  
թեան : Աստուծուծ իւր իմաս-  
տութեամբ չըներ մեզի համար  
ինչ որ մենք կրնանք ընել մե-  
զի համար : Նմանինք յայսմ  
Աստուծոյ , եւ չընենք մեր  
տղայոց համար ինչ որ անոնք  
պարտին իրենց համար ընել :  
Տղուն ի տղայութենէ սորվե-  
ցուր թէ կրօնքը սրտի գործ է  
եւ ոչ լոկ շրթանց ծառայու-  
թիւն : Երբ տղայոց հետ կը  
խօսիս բնաւ մի չեղիր ճշմար-  
տութենէ : Ընտանեկան բար-  
ւոք կառավարութեան հիմն է  
համաձայնութիւն ի մէջ ծնո-  
ղաց , մանաւանդ ի մասին կըր-

թութեան տղայոց։ Մի զարներ  
երբէք տղունբարկութեամբ կամ  
նեղսրտութեամբ, օտարներու  
առջեւ յանպէտս մի յանդիմա-  
ներ, եւ մի գովութեամբ կամ  
պարծանօք խօսիր բնաւ անոր  
առաւելութիւններուն վրայ։  
Եթէ հնարէ, սովորութիւն ը-  
նենք Սուրբ Գիրք կարդալ ի  
միասին եւ աղօթել անոնց հետ  
ինչպէս կ'աղօթենք անոնց հա-  
մար։

Աշխատասէր բարք հղօր ար-  
դեկը են չար սովորութեանց  
դէմ։

ՄԱՅՐ ՄԸ

## ՅԱՒԵԼՈՒԾ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Մտախոհ մարդիկ յայտնի կը  
տեսնեն ցաւալի օրինակներ որ  
կը ցուցնեն թէ ընտանեկան  
խմաստուն կառավարութիւն  
գրեթէ չկայ։ Ծնողաց մեծա-  
գոյն մասին թերութիւնն այս  
է որ ուշ կը սկսին կրթել ի-  
րենց տղայք։ Շատեր կը կար-  
ծեն նաեւ թէ փոքրիկ մանու-  
կը հնաղանդեցունել ջանալ  
անգթութիւն է։ Բայց ամե-  
նեւին այսպէս չէ։ Մեծ սխալ  
է թոյլ տալ փոքրիկ տղայոց  
անգամ վարուիլ ըստ հաճոյս,  
երբ անոնց այնպէս վարուիլը  
լաւ չեն տեսներ ծնողք։ Մինչ  
տղայն դեռ մօրը գիրկն է,

սկսելու է մայրը սորվեցունել  
անոր հնազանդութիւն, այն է  
բուն ժամանակ, միայն սոր-  
վեցնելու է քաղցրութեամբ եւ  
մեծ համբերութեամբ։ Այս-  
պիսի պատեհ ժամանակ գտնել-  
յետոյ շատ դժուարին է։

Ընտանեկան խմաստուն կա-  
ռավարութիւնը հիմնեալ ըլլա-  
լու է սկզբան վրայ, եւ անա-  
տեն կ'ըլլայ հաստատուն եւ  
տեւական։ Կան ոչ սակաւ ըն-  
տանիք որ արդարեւ կը կա-  
ռավարեն կամ կրթեն իրենց  
տղայք, բայց բռնի եւ ոչ հա-  
նապաշորդ։ Ծնողք խստիւ,  
դրեթէ վայրենաբար, կը սաս-  
տեն տղուն, կամ կը պատժեն  
զնա չարաչար, երբ տղան կը  
վարուի հակառակ կամաց կամ  
հրամանի, եւս եւ սովորու-  
թեան կամ հաճոյից ծնողաց։

Բայց այսակիսի ծնողք չեն գոր-  
ծեր ըստ սկզբան, քանզի չեն  
որոշեր իրաւն եւ անիրաւը,  
ուստի եւ այս կերպով տղան  
կրթելու ջանալ՝ չարագոյն է  
քան բնաւ չկրթել։ Խմաստուն  
եւ բարի ծնող այն է՝ որ կը  
վարուի իւր տղայոց հետ սկըզ-  
բամբ եւ ոչ կրիւք։ Կը խորհի-  
թէ ինչ կերպ վարուիլ տղուն  
հետ արդար եւ իրաւացի է,  
եւ ըստ այնմ կը գործէ միշտ  
եւ անվրէպ։ Այսպէս վարուող  
ծնողաց որդիք հարկաւ կ'ըլլան  
իրենց անձին իշխող, վասն զի  
ծնողաց խմաստուն կառավա-  
րութեան ներքեւ կը սորվին  
կառավարել զիրենք, եւ երբ  
կը մեծնան, կ'ըլլան պատրաստ  
եւ յօժար հնազանդելու օրի-  
նաւոր իշխանութեան, կ'ըլլան  
նաեւ պատրաստ եւ յօժար

Հնագանդելու պատռւիրանաց  
Աստուծոյ որոյ իշխանութեան  
օրինակ է ծնողաց իշխանու-  
թիւնը :

կը խնդրենք , կը թափանձենք եւս որ Քրիստոնեայ ծնողք խմաստութեամբ կառավարեն իրենց տղայք : Այս կառավարութեան համար կարօտ են Աստուծոյ առաջնորդութեան : Ոչ ոք կրնայ ծնողական պարագն ըստ արժանուոյն կատարել առանց աստուածային օգնութեան , բայց այս օգնութիւնը կը տրուի խնդրողներուն : Որպէս զի ազգն ըլլայ օրինապահ եւ զգաստ , մեր տղայոց ասլագայն՝ հաստատուն եւ ապահով , եւ մենք գիտնանք ստուգիւ թէ անոնք պիտի սիրեն եւ փութան հնագանդել կամաց եւ հրամանաց

Երկնաւոր Հօր, որպէս զի, կը-  
սենք, հասնինք այս բանե-  
րուն, ջանանք, շնորհօքն Աս-  
տուծոյ եւ Սուրբ գրոց պա-  
տուէրներուն նախատիւ, կա-  
ռավարել մեր տունը սիրով,  
իմաստութեամբ, հաստատու-  
թեամբ եւ հանապաց:

ՏՆԱՅՔ ԲԱՐԻ ԸԼԼԱԼ ՅՈՐԴՈՐԵԼՈՒ  
ԼԱԽԱԳՈՅՆ ԿԵՐՊԵ

Տղայք յանդիմանել եւ պատ-  
ժել երբեմն հարկաւոր է, բայց  
եւս աւելի կարեւոր է քաջա-  
լերել զանոնք երբ բարի եւ  
մտավարժ են: Թող ուրեմն ջա-  
նան ծնողք մանաւանդ անոնց  
բարի գործերուն համար ցուց-  
նել գոհութիւն քան յոռի գոր-  
ծերուն համար դժգոհութիւն:  
Զկայ գրեթէ բան մը որ այն-  
պէս կը վհատեցունէ զտղայս,  
ինչպէս միշտ եւ յամենայնի  
ստգտանք կամ մեղադրութիւնն  
լսել ի ծնողաց, եւ այս ան-  
դադար մեղադրութիւնն է որ  
ծնողաց եւ որդւոց սէրը եւ  
ընտանութիւնը միանգամայն  
կը խանգարէ: Մարդ կը շարժի

գործել գլաւաւորապէս երկու  
պատճառէ, ի յուսոյ եւ եր-  
կիւղէ, եւ երկոքին եւս հար-  
կաւոր են ի դէպ ժամու: Բայց  
ոչ ապաքէն լսւ է որ տղայք  
բարի ըլլալու յորդորէ գովիստ  
ընդունելու յոյսը քան պարսա-  
ւանք լսելու երկիւղը: Եթէ  
մայր մը երբէք գոհութիւն չի  
ցուցներ երբ բարի է տղան,  
այլ միշտ պատրաստ է երեսը  
տալ տղուն անոր թերութիւ-  
նը, այնպիսոյն տղան հարկաւ  
կը լքանի եւ է սրտառուչ,  
խորհելով թէ ի զուր է ջանալ  
հաճեցունել մայրը: Այսպէս  
միշտ կշտամբանք լսող տղայք  
կը միաստանան, եւ տեսնելով  
թէ ինչ որ կընեն, բարի կամ  
չար, ուրիշ բան չեն լսեր բայց  
յանդիմանութիւն, կը թողուն  
ամէն ջանք բարի ըլլալու, եւ

կ'ըլլան արհամարհոտ խրատու  
եւ յանդիմանութեան :  
Բայց թող մայրը գովի՛ տղան  
երբ կը տեսնէ զնա արժանի  
գովութեան , թող զգացունէ  
տղուն թէ ճշմարիտ խնդու-  
թիւն իրեն համար անոր բարի  
վարքն է , թող վարձատրէ  
տղուն բարութիւնը սիրոյ ժը-  
պիտներով , անտարակոյս կը  
ծնուցանէ տղուն որտին մէջ  
աղնուագոյն եւ չքնաղ զգա-  
ցումներ , եւ այսու կ'ընէ տղան  
սիրուն եւ զուարթ : Եթէ տղան  
եղաւ բոլոր օրը հլու եւ հնա-  
զանդ , երբ երեկոյին պիտի եր-  
թայ անկողին , թող բունէ  
մայրն անոր ճեռքէն եւ ըսէ .  
«Որդեակ , շատ բարի էիր այ-  
սօր . որչափ երանելի պիտի  
համարիմ զիս եթէ զքեզ միշտ  
այսպէս քաղցր եւ հնազանդ

տէսնեմ : Աստուած կը սիրէ  
տղայք որ ուրախութիւն են  
իրենց ծնողաց , եւ կը խոստա-  
նայ երջանիկ ընել զանոնք : »  
Մօր այս գովիկատը եւ խրա-  
խոյսն ապաքէն մեծ պարգեւ  
է ազուն : Եւ երբ մայրը քան  
զոտվարականն աւելի խանդա-  
կաթ սիրով , «Գիշեր բարի , սի-  
րելի որդեակ , » ըսելով կ'ար-  
ձակէ տղան , ինչ ուրախու-  
թեամբ եւ քաջալերութեամբ  
կ'ելլէ մանուկը սենեկէն , ինչ  
երջանկութեամբ կը դոցէ աշ-  
ուքները քնանալու , մխտքը  
դնելով ջանալ ամէն օր նոյն-  
պէս արժանանալ մօր սիրոյն  
եւ գովիկատին : Հայոց մայրական անդամներ և անդամների անունները անհայտ են և այս տեղում անշատ է պահանջարկ անհայտ է պահանջարկ  
Հայոց մայրական անդամներ և անդամների անունները անհայտ են և այս տեղում անշատ է պահանջարկ անհայտ է պահանջարկ


ՏՐԱՅՔ ԽՐԱՏԵԼԷ ԶԹՈՒԼՆԱԸ


Արդարեւ շատ աւելի նուրբ  
 եւ դժուարին է կրթել սիրառ  
 քան միտքը։ Ո՞րչափ դժուարին  
 է շատ անգամ նշմարել, ուղ-  
 ղել եւ վարել կիրքեր եւ դըր-  
 դիռներ որ թաղուած են մարդ-  
 կային սրտին մէջ եւ երեմն  
 կու գան ի յայտ յանկարծ իմն  
 եւ յանզգաստս։ Որչափ հնար  
 է յաճախ կը խրատենք մեր  
 տղայք թողուլ անձնասիրու-  
 թիւնը եւ լինել նպաստ այլոց  
 երջանկութեան։ կը տեսնենք  
 սակայն գրեթէ միշտ որ այս  
 եւ այսալիսի ջանք են շատ քիչ  
 արդիւնաւոր, եւ կամ քնաւ  
 չեն։ Սա միայն կրնայ ըստ բա-  
 ւականին միսիթարել զմեզ,  
 որ փորձութեանց յաղթել եւ

բարւոյն հետեւել կամեցող  
 տղայոց փոյթը եւ դիտաւո-  
 րութիւնն ընդհանրապէս զօ-  
 րաւոր են եւ անկեղծ։ Տղայք  
 ի բնէ դիւրամէտ են, արագ  
 եւ եռանդուն, թէպէտ ան-  
 գէտ իրենց բարոյական տկա-  
 րութեան։ Միթէ զարմանք է  
 տեսնել տղայք այնպէս անըն-  
 տել եւ դժուարամատոյց բա-  
 րոյական կրթութեան, մինչ  
 մեք իսկ որ հասուն հասակի  
 մէջ ենք, փորձառութեան դըպ-  
 րոցին մէջ կրթուած, գիտակ  
 մեր սրտին բնածին խարէու-  
 թեան եւ մեր առաջադրու-  
 թեանց տկարութեանը, մեր  
 սիրտը եւ վարքը մաքուր պա-  
 հելու համար այնչափ փութոյ  
 պնդութեան, քաջութեան եւ  
 հաստատութեան կարօտ ենք։  
 Միթէ օտար եւ զարմանալի

համարելու ենք , որ ստէպլյոր-  
դորելին ետքը զիրար եւ ի-  
րարմէ հաստատ առաջադրու-  
թեան խոստումներ ընդունե-  
լին ետքը քաղցր եւ մարդա-  
սէր ըլլալու առ ամենեսին , կը  
լսենք տակաւին կծու խօսք եւ  
կը տեսնենք թշնամական գոր-  
ծեր իրաբու դէմ : Այսու ամե-  
նայնիւ յուսահատելու չենք  
երբ մեր խրատներուն պտուղը  
չենք տեսներ , եւ կարծելու  
չենք թէ մեր ջանքը միշտ ան-  
օդուտ պիտի մնայ , քանզի  
բարոյական կրթութիւնը յամի  
բայց միշտ կը գործէ տղայոց  
սրտին , թէպէտ չենք գիտեր  
թէ որչափ եւ ինչովէ :

այլ բժիշ իր , զի՞ւ այլքանակ  
ով անդքը զցու մշակու-  
առզ բանուա անուան և ներ  
մեւ թից դմունուսոյ մաս կ  
առքան ամ դերոց զցու մշակ  
ով , միամանու ու արայի ուն  
ամ զույ առ ճի միամանու զմեկ  
զուք մայտնամշակ զմեկան զի  
մաս տակ . Անձք ապուզ զմե  
զմէ այլքանուսոյ միամա  
պատր մազգմապոյ զմե զմէ  
այլ զոյի զցուա զմե ճի զմէ  
մատագ . բայ համբ տարօ  
պայ զմունիւնիլ մայտնապայ  
բուքա էնցոք զմ ուշի բայ  
զմովէ զմէ ամբանի , միուն  
սիրունի ամ մատը ճի





2018

2001

00 357 68

«Ազգային գրադարան»



NL0015168

hik

